



# ԼՐԵԱԼ ԸՆՏԱՆԻՔԸ

Կ Ա Մ

ԹՀՈՒԱՌՈՒԹԵԱՆ ՄԱՐՄՆԱՀՈՐՈՒՄԸ

Տռամ վեց արար մէկ պատկեր



891.99

U-76

1913

Թ Ի Ֆ Լ Ի Զ  
Էլլելքուսպ. օր. Յ. Աղաբեկինի, Պօլիգ. 7.  
1913

19 NOV 2011

891.99  
U-76

118

Տ. Ա. Միքայելյան

# ԼՐԵԱԼ ԸՆՏԱԿԻՔԸ

— ፭ ፻ ፻ —

## ԹԵՂԻԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՐՄՆԱՀՈՐԾԻՄԸ

## Տռամ վեց արար մէկ պատկեր



Թ Ի Ֆ Լ Ի Զ  
Էլեմերասպ. օր. Ն. ԱղաՉեանի, Պոլից. 7-  
1913

02.07.2013  
1103 VOM 81

440

## Ա Ն Ձ Ի Ն Ք

**Սերոբ աղա.** — հարուս վաճառական մը.

**Վաշէ.** — Սերոբ աղայի զաւակը.

**ՎԱՀԵ.** — » » գործակատարը.

**Արամ.** — » » գրագիրը.

**Ամրդիս.** — » » դռնապանը.

**Մինստ.** — հեռագրի ցրուիչ.

**Աշխէն.** — Վահէի կինը,

**Գոհար.** — » աղջիկը.

**Առւրէն.** — » մեծ տղան 14 տարեկան.

**Զաւէն.** — » փոքր » 8 »

**Առւրաստ.** — ոսիկան մը.

**Կարօ.** — բանապահ.

**Լիոն.** — պետական քժիչեկ.

**Խաչօ.** — հիւանդանոցի սպասաւոր.

**Սէն-Ժան.** — ջուքականար արուեստագէս մը.

**Փողոցի տղաքներ,** **անցորդներ,** **ժանտառմներ,**

**հիւանդապահ կիներ,** **և այլն:**



1103  
42.



ԶՕՆ

ՅԱՀԻՖ ՊԱՇՏԵԼԻ

ՊԵՐՃԻՍ

ՆՈՒՊԱՐԻՍ

Այս գրքոյիկը՝ որուն աշխատակցած է նաև մայրենիկ, ծեղ կ'նուփրեմ, սիրելի զաւակներս, ուր ջանացի իմովսանն աշխարհի կենանքն ու աղքատի տառոսպանքը նկարագրել:

Ես այ ապրած եմ այդ կենանքը յանցելումն երբ ուսանող էի ի Պոլս, ծնողական ինամբէ, ամեն ինչ զրկուած:

Լալով զրեցի զայն, լալով պէտք է կարդալ կամ՝ մանաւանդ ոնկնդրել երբ թեմք պատկերացնէ զայն:

Այս երկի պատրաստութեան մէջ արուեստը կրնայ պակած լինիլ ինձ, բայց զգացումը... ո՛չ, յարտեան ո՛չ:

Երբ օր մը դոր մեծնաք եւ ես ոչ ես լինիմ, հետևեցէր այս աղեխարշ տոսմի ճշմարիտ ներուներուն Սուրէնի, Զատէնի օրինակին, եթէ բաղդը զաման լինի ձեզ:

Ուսանելու, գարզանապու, դիրք շինելու և մարդկութեան ծառայելու համար որեւ է խոչընդոտի առջեւ մի ընկրկիք. երկամթէ կամքը, յարատեւ ջանքը երաշ-իսիք են փայլոն ապագայի:

Յուսանատը ապրելու իրաւունք չունի. կեսնքը անորն է միայն որ զիտէ արհամարհել եւ զիսնատեն զայն:

Մի վախնաք սղքատութենէ, այդ արգելք չէ որեւ է յաջողութեան երբ մարդ կ'ձգտի դէպ ի լոյս, դէպ ի կատարելութիւն. բանզի համնարի բողոքը ստելի դիբաւ կ'ծիք ու կծաղկի չքատրութեան ու զրկանքի խոնա գետնին վրայ բան հարուտին վայելք ու հանոյքի դարսատանին մէջ:

Չեր կեսնքի եւ այս զրքի հեղինակը

Տ. Մ. Միրիծանեան



Տ. Մ. Միրիծանեան

## ԵՐԵՍ ԸՆՏԱՆԻՔ

### Ա. ԱՐԱՐ.

ՍԵՐՈԲ ԱՂԱ. — (Սիկառէթը զերանը եւ սովորի գաւաթը ձեռքը, իր զբասեղանին առջեւ առանձին նստած):

Հանդստաւէս բազմոցի մը վրայ ընկողմանած, այս պատուական խահուէն խմողները կ'մտարերեն արդեօք թէ սա երկու հունձքերը (զբասեղանին վրայի շաքարի եւ խահուէի նմոյշները ցուցնելով) իրենց նախնական վիճակէն մինչև կատարելագործութեան շրջանը՝ որպիսի ջղայնութեանց կ'մատնեն վաճառականը:

Ան իր արգանդին մէջ գոյացած գաւկի մը խաղաղ այլ վտանգալից զարգացումը դիտող մօր մը պէս, անհամբերութեամբ կ'լափէ օրը օրին՝ իր հասցէին եկած թերթերն, նամակներն ու հեռագիրներն՝ որպէսզի ժամ առաջ լուր առնէ աշխարհի շաքար ու խահուէ արտագրող երկիրներու տօքեկան հոնձքին քանակին ու որակին վրայ և ըստ այնու պատրաստէ իր ծրագիրը՝ Մէկ բառով, վաճառականութիւնը զիւանազիւտութիւն մ'է. ան ալ միւսին ոլէս իր բացարիկ թագթիգը ունի (ոտքի կ'ելլէ):

Հիմայ եկէք իմ գրութեանս մէջ մաէք ու

Ա. և Բ. Տեսարանները կ'ներկայացնեն ծովեղերեայ քաղաքի մը մէջ, վաճառականի մը գրասենեակը՝ իր ամբողջ կազմածքով. անկիւն մը շաքարի ու խահուէի պարկեր, երեք գրասեղաններ՝ առանձին առանձին գրուած: Միոյն քով՝ գրամարկու մը, երկրորդին քով «Գօրեայի» մեքենայ մը և երրորդին վրան նմոյշներ, կնիքներու բարձակ մը և այլ զանազան առարկաներ:

տեսէք այն տագնապալի կացութիւնը որուն ենթարկուած եմ քսան և չորս ժամէ ի վեր։ Երէկ առաւօտ, հեռագրաւ շաքարի ու խաճուէի մեծաքանակ «դոմանտ» մը լրի և դեռ պատասխանը չեմ ստացած։

Ահա ժամը երկուքին կ'մօտենայ, (ժամացոյցը կ'նայի) բայց տականւին, պաշտօնեաներէս մէկը եկած չ'է։ Չի կրցայ ես այս անպիտաններուն հասկցնել թէ ծառայողներու սկզբունքը պէտք է լինի ոչ թէ «ուշ գալ՝ կանուխ երթալ» հապա՝ կանուխ գալ՝ ուշ երթալ և մինչև խոկ երթեմն ալ բնաւ չ'երթալ։ Բայց որո՞ւ կ'հասկցնես. այս վարձկան ազրուկները մէկ հոգ միայն ունին, դրամդ ծծել ու զքեզ անիծել։

Համբերութիւն, Սատուած իմ, համբերութիւն, կ'խոսառվանիմ թէ անոնց հոգէն աւելի «սրէգիւլաթէօփ» մոլութիւնս օր մը զիս պիտի կործանէ։

Բայց իմ կարծիքով, եթէ վաճառական մը վաճառական ըլլալ կ'ուզէ, պէտք է ու պայման է որ երթեմն ալ «սրէգիւլափիօններով» զբաղի։

Երկչուտ զինւորը՝ պատերազմի երթալու չ'է. վախկառ մարդն ալ՝ վաճառականութեան ձեռնարկելու չ'է։ Բան մը՝ միայն բաղդին ձգելու չ'է. բայց բաղդն ալ արհամարհելու չ'է։ Արուեստի մը մէջ կատարելագործուելէ, անոր ամէն գաղտնիքներուն թափանցելէ վերջն խոկ՝ մարդ պէտք

է հպատակի հըաշքի ալ... կամքի մէջ պարփակուած ուժին ալ... յաջողութեան ազգակը կազմող հաւատքին ալ...։

Ունաձայն մ'առի, Արամին դանդաղ քալուածքին կ'նմանի։

(Արամ՝ ներս կ'մանէ եւ զլիով բարեւելով կ'անցնի իր զրասեղանին առջեւ կ'նստի)։

**ՍԵՐՈԲ ԱՂԱ.** — Գլուխոդ, փոխանակ բարեկի համար միայն խոնարհեցնելու, խոնարհեցնելու ես նաև իմ կամքիս և բոլոր հրամաններուս առջեւ։ Արամ, ուր տեսնուած է ըսէ, որ վաճառատան մը տէրը իր պաշտօնեաներէն առաջ գայ գործատեղին։ Երկու ժամ է գառագիղի մէջ բանտարկուած առիւծի մը պէս հոս կ'երթեեկեմ և մտատանջութիւնէս խենթ կտրած եմ։

**ԱՐԱՄ.** — Սերոբ Աղա, մտատանջութեան մատնուելու ինչ պատճառ կայ. կ'երեկի մեր յապաղումէն կասկածեցաք թէ աղէտ մը պատահած է մեր գլխուն. աղէտ չ'է պատահածը, Սերոբ Աղա. ընդհակառակն, բարի լուր մ'ունիմ ձեզ հապորդելիք...։

**ՍԵՐՈԲ.** — Աղէ, դանդաղելու ժամանակ չ'է. խաճուէի կամ շաքարի գներու վրայ բարձրացում կայ, ինչ կայ, բան մը մարդարէացար, ինչ ըրիք. խօսէ, յայտնէ. սիրտս նեղ է, ժամանակս սուզ։

**ԱՐԱՄ.** — Առառուն կանուխ խաճուէն կ'խմուի,

գիտէի, բայց չէի գիտէր թէ զիներու հարցը այս աստիճան սեռուեալ գաղափար մը դարձած է ձեզ համար: Սերոք Աղա, լուրը թէպէտ տռեառուրի հետ կապ չունի, բայց վերին աստիճան կհնաւկան է. աչքերնիդ լոյս ըլլայ. Վահէի կինը՝ Աշխէն, ամբողջ գիշերը երկունքի տնտանելի ցաւերէ տռուապելէ վերջ, փառք Տիրոջ, քիչ առաջ արեու լոյսին հետ լուսնկայ մանչ զաւակ մը աշխարհ բերաւ, Բարեբաղտարար մայրն ալ, տղան ալ լու են. միայն, դրամի պէտք ունին. պիտի ինպէի, Սերոք Աղա, որ եթէ՝ կարելի է, Վահէի հաշւոյն ամսագլխէ առաջ երկու ոսկի շնորհ ընէիք:

**ՍԵՐՈԲ.**—Ի՞նչ ըսիր ի՞նչ. ըսել է առառն կանուխ հոս գալու է, ձեզի դրամ տալու համար հէ. աղէկ աչքի լոյս. ես հոս հաւկիթ ածեմ, դուք հոն մանչ բերէք: Երեսուն օրը չի լրացած ուխտած եմ ալ ևս մարզու դրամ չիտալ. գեռ ամսագլխուն վեց օր ևս կայ:

**ԱՐԱՄ.**—Սերոք Աղա, բացառիկ պարագաներ են ասոնք որ միշտ չեն պատահիր. այս անգամուան շնորհը Վահէին չէ որ պիտի ըլլայ, այլ անմեղ ու անխօս նորածինին և իր տարաբաղդ մօր:

**ՍԵՐՈԲ.**—Հասկցայ, հասկցայ. դրամ քաշելու համար, «բացառիկ պարագաներ» պատրուակին տակ նոր գիւտ մ'էք գտած: Չըսէս, աս ընթացքով,

վաճառականներս պիտի սսիւպուինք մեր տոմարներուն մէջ նոր էջ մ'ալ բանալ «բացառիկ պարագաներ» վերնագրին ատկ, բացառիկ պարագաներու առթիւ տրուելիք գումարներուն համար և այս կերպով ամբողջ ունեցածնիս բացառիկ պարագաներու յատկացնելով և բացառիկ պարագաներէն ազգուելով, օր մ'ալ մեզ համար սնանկանալու բացառիկ պարագան պատրաստել:

**ԱՐԱՄ.**—Աստուած չընէ որ դուք այդ ու օրը տեսնաք:

**ՍԵՐՈԲ.**—Արամ, ձգէ սա բացառիկ խօսքերդ որ ջիղերուս դպան և քիչ մ'ալ գործի վրայ խօսինք, գործի. ժամը կէս օրին կ'մօտենայ և գեռ ու է հեռագիր ջիկայ:

**ԱՐԱՄ.**—Տակաւին հեռագրին արուելիլ քսան և չորս ժամ չ'եղաւ. այդքան անհամբեր ըլլալու տեղի չ'իկայ:

**ՍԵՐՈԲ.**—Սակայն, պէտք էր որ մինչև հիմայ դպար:

**ԱՐԱՄ.**—Թերես հեռագրաթելերը խզուած են. աւելորդ է ուրիշ կերպ ենթագրութիւններով մտատանջուիլ:

**ՍԵՐՈԲ.**—Ի՞նչ ալ ըլլայ այս յապաղման պատճառը, ինպիրը հոն է, Արամ, որ սև մտածումներ սկսած են արգէն պաշարել միտքս: Ամբողջ գիշերը ահուելի մղձաւանջներով անցուցի. երազիս մէջ՝ ինձ այնպէս կուգար որ բնութիւնը,

հեռաւոր հորիզոնի մը խորը՝ նոր ու անակնկալ բան մը կ'երկնէր ու անկէ լուսեղէն ոդի մը մարմին առած՝ կ'սաւառնէր դէպի մեր քնակարանը՝ որ կարծես գեհենական բոցի մը մէջ կ'այրէր։ Ներհակին՝ խաւարի հոմանիշ այդ լուսեղէն ոդին չարագուշակ նշան է, Արամ, ալ մի կենար, դնա անգամ մը հեռագրատուն,

**ԱՐԱՄ.**— (Ոտքի կ'ելլէ) Սերոր Աղա, զարմանալի նկարագիր մ'ունիք. ամեն բան լաւ կ'տեսնէք՝ երբ «նօրմալ» վիճակի մէջ էք. իսկ երբ սրտնեղ վայրկեաններ կ'ունենաք, իրերը սև տեսնալ կ'ախսորժիք։ Ես կ'կարծեմ թէ ձեր երազը յաջողութեան ու երջանկութեան մեծ աւետիսը կ'բերէ ձեզ. իսկ այն լուսեղէն ոդին, որ դէպի ձեզ կ'յառաջանար և զոր գուք աղիտաբեր կ'նկատէք, ընդհակառակն բաղդի ու հարստութեան նշանակ է։ Երթամ ուրեմն ժամանակ լուծելու այն հանելուկը որ ո գիտէ ինչ անակնկալներ ունի մեզ վերապահած։ Եթէ մի քիչ ուշանամ, ներող եղէք. ձանապարհին մտադիր եմ գոնէ վայրկեան մը հանդիպիլ նաև այն խեղճ կնոջ՝ որոյ զրկին մէջ ալ զարմանալի զուգագիպութեամբ մը մարմին առաւ ձեր երազի գիշերուան առաւօսն իսկ՝ մի ուրիշ լուսեղէն էակ։

**ՍԵՐՈԲ.**— Մեկնութեանդ ու բանաստեղծական հանձարիդ ըսելիք չիկայ. բայց ատոնք ա-

ուստրական հրապարակի վրայ բանուեկ ապրանքներ չեն։ Փոխ զրերը, չէքերը՝ խօսքով, քամիով չեն վճարուիր. այս տարի մանաւանդ դրամի շատ պէտք ունինք՝ դիտես. ձգէ սա պարապ փիլիսոփայութիւններդ. վազէ «փոսար» նախ հետամուտ եղիր հեռագրի խնդրոյն ու յետոյ՝ կարծեմ ցամաքի թղթաբերն ալ հասած ըլլալու է, առ տուփին բանալին՝ նամակներն ու ծրաբներն ալ բեր, թերևս անոնց ծոցէն ալ՝ եթէ ոչ լուսաւետ ոդիներ, գոնէ յուսաւետ ուկիներ ելլան. վազէ շուտ։

**ԱՐԱՄ.**— Բայց Սերոր Աղա, այսքան վայլուն երազներու և սսկեղինիկ յոյսերու մէջ մուցաք իմ խնդրանքը հանդէպ խեղճերուն։

**ՍԵՐՈԲ.**— Գնա, ըսի, հեռացիր (Արամ՝ կ'մեկնի՝ րանալին առնելու) Սերոբ (առանձին) մուրացկանութեան միկրոպը՝ որ մինչև հիմայ կ'կարծէինք թէ փողոցներու մէջ՝ անցորդին միայն կ'սպառնար, հիմայ, քաղաքակրթութեան պահանջէն թէ նահանջէն, կամաց կամաց սկսաւ արշաւել մինչև մեր բնակարանները, մեր գործատեղիները. այս ընթացքով մուրացկանութեան համաձարակը, շատեր պիտի զգեանէ՝ եթէ կորովը պակախ մեզ։ Պէտք է ուրեմն այժմէն նախզգուշական և արգելիչ ամէն միջոցներ ձեռք առնենք՝ որպէսզի հարուստներու և զբամատէրներու միայն սպառնացող այդ զգուելի ախտը՝ նալաստաւոր

գետին մը չի գտնայ մե՞զ մօտ: Պէտք է, կ'ըսեմ, որ մենք հայուստներս, մեծատուններս՝ միանանք, միաբանինք, դաշնակցինք անոր յարաճուն ու խոլ արշաւանքը կ'ասեցնելու ու զմեզ անոր մոլեգին ճիրաններէն փրկելու համար: (Դուռին կողմը դաշնալով) զիս տիմար մի կարծէր, Արամ! մի կարծէր նաև թէ Վահէի բարեխօս հանդիսանալով՝ և բացառիկ պարագաներ մէջ բերելով, կ'յաջողիս զիս ծուղակը ձգել: Ամսագլխուն գեռ վեց օր ևս կայ. մինչև վեց օր, իմս եղած մէկ զրամը ձեռքէն առնել՝ կորգել ուզելը, ուրիշի մը ինչքին գէմ բռնաբարում է, յափշատկնութիւն է, ոճիր է: Ուկին աղքատին վայել չ'է. ան (մատով ցուցնելով) գետինը նայելու է միշտ. բրիչը՝ բանւորին ձեռքէն պակաս ըլլալու չ'է, ան՝ երկինքը տեսնելու է միշտ: Դիր աղքատին ափին մէջ ոսկի մը, շնորհակալու նայուածքով կ'խոնարհի առջեղ պահ մը, բայց քիչ յետոյ՝ սրովինեաւ այ կարիքը հոգացած է, յուրտէն ընդարմացած օձին պէս՝ որ տաքնալէ վերջ կ'խայթէ իր բարերարը, կ'ընդվզի բեղի գէմ, կ'նախանձի դիրքիւդ, կ'բաղձայ քեզի հաւասարիլ ու մինչև անիծել այն՝ բնութիւնը որ քու և իր մէջ դրած է այդ անհաւասարութիւնը:

Բայց ձգենք սա աղքատը ու աղքատութիւնը որ ալ ջղայնացուցին զիս ու ժամը նայինք (ժա-

մացոյցը կ'նայի): Օ՛հ, օ՛ Բաւական յառաջացէր է ու գեռ Արամը չ'է վերադարձած. որովհետեւ... իրեն համար Վահէի լակոտին ծնունդը աւելի ստիպողականութիւն ունի քան թէ. իմ գործելու: Ուստի կամայ ակամայ հետեւելու եմ նախնեաց այն հիանալի առածին որ կ'ըսէ «զի զոր կարես անձամբ անձին մի յանձնենցես օտարօտին» երթամ ուրեմն: (կ'մեկնի):

**ՎԱՀԵ.**—(առանձին) ի՞նչ է այս. ինչու դատարկ է այս զօրծատեղին՝ ուր դուն ուրեք ամայութիւնը տիրած է. անոր համար արդեօք որ ես եկայ օկնութիւն հայցելու, ողորմութիւն մուրալու: Ծես ուե բաղդս որ այն մարդը՝ որ օրն ի բուն, աարիներու երկար ընթացքի մը մէջ, խոժոռադէմ պահնորդի մը պէս աջ ու ձախ լրահսելով՝ հոս գամուած կ'մնար: իր աթոռին վրայ, այս պահուս այն ալ բացակայ է: Արդարե, ընազդն է, գժոխային նախազգացումն է, որ զինք հեռացուցած է ասկէ՝ ի ինդիք նորանոր շահամոլութեանց: Գոհանալը, յագենալը, այս մարդ դուն համար չ'է. տուր իրեն, ոսկիով լեցուն գանձարաններ, ու գարձեալ անոր ընջաքաղցութիւնը յագուրդ չ'սատնանք: Զբաղումը իր կեանքի զսպանակն է: պարապ չի կենար ան՝ վախնալով որ մի գուցէ իր օրինակը փոխանցուի: իր ստորագասեալներուն ալ: (Իր զըասեղանին կ'մօտենայ) այստեղ՝ աարին ամբողջ, ոչ գրիչը կ'ժան-

գոտի և ոչ ալ մելանը կ'չորնայ: Այստեղ՝ մէկ բաւով հնոց մ'է, դժոխք մ'է որու բոցերէն այրուելու բաժինը ունինք մենք միայն: Այսուհանգերձ, այս մշտատե պարապումը, այս հոգեմաշ տաժանքը չ'է, որ կընկճէ զիս՝ վկայ է տոր այս յարկին տակ անցուցած տամնամեայ խղամիտ պաշտօնափարութիւնս. անտանելին... վարձատրութիւնն է որ ուշ կուգայ, որ չի գար. ու պժգնլին... պէտքը՝ անողոք պէտքն է որ ուրուականի մը հանգոյն յարաժամ կ'ցցուի գիւմացդ: Սուրէնս՝ ուշացաւ սակայն, պատուիրած էի մօրը՝ որ մեկնումէս քիչ վերջ գար ինձ մօտ դրամ ստանալու, դրամ որ տակաւին ստացուած չ'է: Արդեօք մարդասիրութիւնը՝ մարդացած, քմահաճռյին ունեցաւ ու ձեռք կարկառեց հոն ուր սիրելիներ, ուր անօթիներ կան:

**ՍՈՒՐԵՆ.**—(շտապաւ՝ ներս կ'մտնայ եւ հօրը վզին փարելով) Հայրիկ, ուր մնացիր. մոռցած որ տունը հաց չի կար. մոռցած որ դրամ պիտի դրկէիր:

**ՎԱՀԵ.**—Եկաւր, (զրկելով) սպասէ տղաս. «բաթոօնը» դուրս ելած է, դեռ չէ վերադարձած, պարտաւոր եմ հոս մնալ՝ մինչև որ գայ:

Հացն ալ, զձեզ ալ չի մոռցայ տղաս! սակայն աւաղ... (լալ կ'ձեւացնէ եւ աչբերը սրբելու համար գրպանէն թրչած թաշկինակը հակած ժամանակ, թղթի լոտոր մը վայր կ'իյնայ):

**ՍՈՒՐԵՆ.**—(թուղթը գետնէն վերցնելով) հայրիկ! գրպանէդ թուղթ մ'ինկաւ. առ նայէ, թերևս կարեոր է:

**ՎԱՀԵ.**—(վրտինքէն ծալքերը փակած թուղթը դժուարաւ իրարմէ անջատելով) կորսուեցանք, տղաս, կորսուեցանք. ալ գնա դուն:

**ՍՈՒՐԵՆ.**—Ի՞նչ ըսեմ մայրիկին...

**ՎԱՀԵ.**—Գնա, ըսէ մայրիկին՝ թէ դժոխքը կրակ սկսաւ թափել մեր զլիսուն: Գնա, ըսէ տարաբաղդ մօրդ, թէ աշխարհ ալ մթնաւ ինձ համար, ու այն հացի միակ աղբիւրը՝ որ կաթիլ առ կաթիլ ծորելով հազիւ կ'թրջէր մեր պապակեալ շրթունքները, այս վայրկեանէս, ալ ցամքեցաւ: Վաղը՝ ալ հոս, այս գրասեղանին առջե, պաշտօն չիկայ ինձ: Ասկէ վերջ փողոցը պիտի լինի իմ գործատեղին:

**ՍՈՒՐԵՆ.**—(Կլխիկոր դէպի դուռը կ'յառաջանայ մեկնելու համար):

**ՎԱՀԵ.**—(ետեւն վազելով կ'ըռնէ թեւէն ու մէջտեղ բերելով) չէ, չէ. հոս կեցիր, մի երթար. մայրիկը արդէն շատ իսկ ունի իր ցաւերը, գուն ալ՝ տխուրը լուրերու նոր գուժկան մը մի ըլլար երեն:

**ՍՈՒՐԵՆ.**—Բայց, հայրիկ, ի՞նչ է պատահածը որ այսքան յուսահատ ես:

**ՎԱՀԵ.**—Եղելութիւնը սա է տղաս որ այս թղթի կտորը (ցուցնելով) այն հեռագիրն է որ

երեկ երեկոյ ինձ տրուած էր հեռագրատուն տանելու համար և սակայն՝ մօրդ երեկուայ ցաւատանջ վիճակը մոռցնել տուաւ ինձ ամէն ինչ (ձեռքը ծակտին զրած աթոռին վրայ կ'կըի):

**ՍՈՒՐԵՆ.**—(Հօրը թեւէն բռնելով) վեր կաց, հայրիկ, վեր կաց, թէ ոչ կուլամ ես ալ. (Թուղթը հօրը ձեռքէն բաշելով) տուր ինձ այդ աւրուած թուղթը որ օրինակեմ ու շուտով տանիմ հեռագրատուն. ի՞նչ վեաս կայ, թող մէկ օր ուշ գացած ըլլայ:

**ՎԱՀԵ.**—Ա՛լ կասկած չիկայ թէ գքեղ հոս զրկողը՝ մայրդ չէ, այլ աներեսոյթ զօրութիւն մը. թերես նախախնամութեան մատը կայ այս գործին մէջ: Եկուր ուրեմն, առ սա գրիչը (տղան իր գրասեղանին առջեւ կ'նստեցնէ) ձգէ այդ թուղթը որ այլես անընթեռնի է. ահա զօբիի տետրակը (առջեւը դնելով) ասկէ օրինակէ: Հօրդ՝ առ ոչ զիսուն մէջ խելք և ոչ ալ մասներուն վրայ ոյժ մնաց. միայն, աճապարէ, շուտ գրէ, Սուրէնս:

**ՍՈՒՐԵՆ.**—Մէկ հատին վրայ մելանը պըտղեց. մէկզի գրի զայն, հայրիկ! ահա երկրորդը՝ թէ շուտ և թէ մաքուր գրուած, տակի ստորագրութիւնն ալ ընդօրինակեցի (հօրը երկնցնելով) առ կարդա…

**ՎԱՀԵ.**—Կարդալու ոչ կարիք կայ և ոչ ալ ժամանակ. շուտ չորցուր ու վագէ տար հեռագրատուն: (Տղան շտապաւ կ'մեկնի):

**ՎԱՀԵ.**—(Առանձին) պէտք է խոստովանիմ որ եթէ Սուրէնիս մտաց արթնութիւնը չըլլար, պիտի շուարէի, մինչդեռ հիմայ՝ մոռացումը դարմանուած է: (Գրասեղանին վրայի կնիքները խառնած ժամանակ՝ յանկարծ կզոշէ), բայց! հեռագրին վրայ «Իւրժան» բառը դնել մոռցանիք. յապաղումը անզգալի ընելու համար, անհրաժեշտ է այս միջոցը. առնեմ ուրեմն սա կնիքը ու վագեմ, հասնիմ Սուրէնի, (ձեւերը կ'ընէ) կրնայ ըլլալ որ չարաձնին մօրը հանդիպելէ վերջ երթայ հեռագրատուն: Աւշ չ'է տակաւին, ըլլայ իսկ՝ լաւ է անսպան քան երբէք: (Աճապարանօք կ'մեկնի՝ կնիքը մ'էկտեղ առնելով):

Վարագոյր.

## Բ. Ա Ր Ա Ր

**ՍԵՐՈԲ.**—(բարեկացած, ներս վազելով) այս-  
քան զանցառութիւն չ'է կարելի երևակայել, հե-  
ռագիրը մէջտեղ չիկայ ու չ'է զարնուէքք: Ցնորք  
չըլլայ, խելքիս պիտի գամ, Աստուած իմ. քսան  
տարուան մէջ, հազիւ առիթը կ'սերկայանայ  
օգտուելու սակարանի խաղերէն և անլուր է որ  
երեկուայ շաքարը այսօր այդքան բարձրացում  
ունենայ՝ ինչպէս հաստատեցի քիչ առաջ, և այդ  
պարագային ալ, տխմար մարդոցս անփութու-  
թեան կամ թերես վրիժառութեան դոհ կերթամ:

Ապերախտներ (լուսին կողմը ելքալով) ձեր  
քով ոչ պաւոյ զգացումը և ոչ ալ զզջումի ա-  
ռաքինութիւնը կայ: Սրիկաներ, ձեր երկարաւու-  
թացակայութիւնն ալ կ'ասպացուցանէ թէ սև ե-  
ղեանը՝ ոճրապարտ կանխամտածութեամբ՝ գոր-  
ծուած է ձեր միջոցաւ: (լէպի լուսը երջալով)  
Սարգիս, Սարգիս, որ սատանային ծակն ես.  
շուտ գնա կանչելու սա... սրբ... կայ... նե...  
րը...

**ԱՐԱՄ.**—(ներս կ'մտնէ նոյն պահուն՝ ընո-  
նաւորուած նամակներով եւ ծրաբներով, զորս  
կ'ներկայացնէ բաթոնին):

**ՍԵՐՈԲ.**—(զանոնք բարեկութեամբ զրասեղա-  
նին վրայ նետելով) գլուխի փարատին ասոնք.  
ծօ, տղայ, ես քեզ զրկեցի հեռագրի խնդիրը  
հառկնալու և դուն, որպէս թէ ճաշէ վերջ մար-  
սողական պատյտի մը ելած ըլլաս, բանի տեղ  
չի դնելով իմ հըամաններս, թղթերու ծրարը  
թկիդ տակ՝ գացած ըլլալու ես անշուշտ Վահէի  
այս պահուս համբաւաւոր որջը՝ ուրտեղ ծնած  
լակուալ չի զիտեմ ի՞նչ քարշողական զօրութիւն  
ունի զձեզ ամենքդ հոն հաւաքելու: Անկէ կ'վե-  
րադառնաս հիմայ չէ. կ'երեկի Վահէն ալ թուխաի  
հստած է հոն: Այդ ձեր ածելիք հաւկիթներով  
մեր փորը չի կշանար, մերիններուն նայինք,  
մերիններուն: Սրամ. շնւտ, բացարութիւն տուր  
ինձ. ինչու երեկուայ հեռագիրը չ'է զարնուած:  
Ոխակալութեան թէ պարզապէս մոռացման հե-  
տիւննք է:

**ԱՐԱՄ.**—Ո՞ր հեռագիրը. մարտէյլի շաքարի  
ու խահուէի:

**ՍԵՐՈԲ.**—Կասկած մի՞ կայ:

**ԱՐԱՄ.**—Ես զայն գրելէս վերջ՝ տարի ան-  
ձամբ Վահէին տուի որ հեռագրատուն տանի:  
ԽԵղճը՝ կերեկի կնոջ վիճակէն ազդուած մոռցաւ  
թուղթը գրպանը:

**ՍԵՐՈԲ.**—Ծօ. այս ի՞նչ անտարբերութեամբ  
կ'խօսիս, կարծես լեռդ ձիւն եկած չ'է և պա-  
տահածը անշան բան մ'է: Այդ հեռագիրը՝ եթէ

Երէկ արուած ըլլար, երկու երեք հազար սոկիներ շահելը բան մը չ'էր. ձգենք խահուէն՝ որ թէպէտ երեկուան վրայ այսօր սարսափելի կերպով ինկած է. բայց պրազիլեոյ հունձքերուն վերջին փոթորիկներէն աւրուած ըլլալու լուրը՝ յոյս ունիմ որ վայրկեանէ վայրկեան զգալի բարձրացում մը յառաջ պիտի բերէ: Արամ, հաւնեցար հիմայ ըրածիդ, ըսէ:

**Ա.ՐԱՄ.**—Յանձանքը նորէն քուկդ է, Սերոր Աղա, երեք հարիւր զուրուշով մարդ կ'ուզես գործածել որ կին ունի, զաւակներ ունի, որ գեռ զաւակներ պիտի ունենայ, որ ամէն բանի այս յարածուն սղութեան մէջ, բնակարանի, հագուստի, ուտեստի և բժիշկի դրամ պիտի հասցնէ, և կ'պահանջես որ այդ մարդը բացառիկ պարտգաներ չունենայ, ամսականի յտւելման ինդիր չի յարուցանէ և յիշողութիւնն ալ միշտ վառ պահէ հեռագիրներդ գրպանը չի մոռնալու: Ասիկայ՝ ճշմարիտը ըսելու համար, տարապայման պահանջ մէ, Սերոր աղա, չըլլայ որ ցաւիս:

**ՍերՈԲ.**—ԱՌՓ... Փէ... բիմ, ով լեզուանի ատենաբան, և ով վահէի պաշտպան փաստաբան! Ծօ՛, ուրկէ առիր այդ ընկերվարական տափակ սկզբունքներդ ու անառջիւթի ծթուած գաղափարներդ: Ի՞նչ, կուզես որ տարիներու երկար շարքի մը մէջ, ճակտիս արդար քրտինքովը վաստկած դրամս ձեզի համարնեմ կամ ձեզի բամշ-

խեմ: Յած ու խոնաւ խրճիթներու մէջ ապրելու վարժուած գաճաճներդ, կուզէք միթէ որ ատոնք մէկ օրէն միւսը, հոյակապ պալատներու փոխստին: Վայ ձեզ, եթէ այդքան սնապարծ ու տիմար էք: Մեծատունին քով ձեր մուտքը, անոր հետ ձեր շօշափումը, անոր հրամաններուն տակ ձեր ծառայումը, ձեզի համար պատիւներու ամենէն մեծը, շնորհներու ամենէն բարձրը ու ախտոսներու ամենէն շքեղը ոլէտք է լինի: Ալ կ'բաւէ, քեզի դաս տալու ժամանակը չ'է. գնա ու անուանի պաշտպաննեալդ կանչէ. քիչ մալ անոր խորհրդածութիւնները մտիկ ընենք:

**Ա.ՐԱՄ.**—(Մեկնելու միջոցին՝ Վահէ ներս կ'մտնէ. Արամ՝ կ'մնայ, կ'զբաղի նամակները բանալով եւ կարդալով. իսկ Վահէ զրոխը կախ յամրաքայլ կ'երթայ պարկերուն վրայ կ'նսաի՝ աչքերը Սերոքի յառած):

**ՍեՐՈԲ.**—Վահէ, մինակ զիս չ'է որ կործանեցիր. գերեզմանդ ալ միասին փորեցիր: Խօսէ, պատմէ եղածը: Փաստաբանդ կանխաւ քեզ պատրաստած է անշուշտ պաշտպանողականդ ընելու այն ձեռվ որ ձեր երկուսիդ ալ շահերը չի վկասուին: Աղէ: մունջ մի կենար, բաց բերանդանօթի մարդկանց պէս մի դիտէր զիս ակնապիշյանձաւորը ոլէտք է առջելը նայի, ոճագործը ոլէտք է ոտքի կանգնի. ել ուրեմն ու այնպէս խօսէ:

ՎԱՀԵ.—Ներէ ինձ տէր, եթէ աղխտաբեր մոռացումի մը հետևանօք մեղանչեցի, և թոյ- լատրէ որ նստիմ ստ աթոռին վրայ, քանզի սրունքներս ոյժ չունին: Այս առաւօտ, սովորականէն ուշ հոս եկայ, կնոջս աղաբերքի առթիւ տեղի ունեցած յապաղումս արդարացնելու ու գրամական անհրաժեշտ պէտքի մը գարմանը ու ըննելու համար: Նոյն ժամուն երկուքի ալ բացակայ էիք: Սեղանիս առջե մտախոհ սպասած պահուս՝ յանկարծ Սուրէնս ներս մտաւ՝ ու փարելով վզիս, գաղանիք մը հաղորդելու չափ ցած ձայնով՝ ականջիս փսփսաց թէ տունը հաց չիկայ: Զաւկի մը՝ արտասանած այդ սոսկալի բառը, յուզեց, լացուց զիս. թաշկինակս գրպանէս հաւնելու ատեն, թղթի կտոր մը վար ինկաւ. զարմացմամբ տեսայ որ հեռագիրն էր այն՝ զոր առջի երեկոյ մոռցէր էի քաշել: Բարեբաղդաբար Սուրէնս քովս էր. իսկոյն ընդօրինակել տուի և ճամբեցի հեռագրատուն:

ՍԵՐՈԲ.—Գներու յարափոփոխ այս եղանակին մէջ, աղէկ յանդգնութիւն՝ յանցանք մը ու ձիբով չքմեղացնել ուզելու համար: (Վահէի զրասեղանին մօտենալով) Կոտրէր, փշրուէր այս սեղանը՝ որուն վրայ հայր ու զաւակ մեղակցաբարի գործ գրիք այդ սրբաղդութիւնը: (Սեղանին վրայ՝ Սուրէնի մելանոտած ընդօրինակութիւնը տեսնելով, կ'առնէ, կ'կարդայ եւ ժայր սա-

տիճան բարկացած՝ կ'զոչէ): Իժի ծնունդներ! ապերախտութիւնը ալ իր գագաթնակէտը հասաւ. ալ տարակոյս չիկայ թէ այս ամենը սատանայական կանխամտածութեամբ օրեր առաջ ծրադրուած սև դաւաճանութիւն մ'է՝ որուն ծանրակշիռ հանգամանքները մէջտեղ են արդէն: Ի՞նչ կեցէր էք հոտ մոմիաներու պէս անշարժ ու անզգայ. եկէք, մօտեցէք, կարդացէք դուք ալ սա անիծեալ ընդօրինակութիւնը որ կործանումի դատավճիսս կ'բովանդակէ: 1000 պարկ խահուէն և 10000 պարկ շաքարը, 1000 պարկ շաքարի և 10000 պարկ խահուէի վերածուեր է:

ՎԱՀԵ և ԱՐԾՈՄ.—(Այլայլած կ'մօտենան Սերոր աղայի եւ երկուքը միաբերան) անկարելի է, անկարելի... բառերը սիսալմամբ տեղափոխուած են:

ՎԱՀԵ.—(Ետեւը դպոնալով՝ մեկուսի) կ'երեկի Սուրէնս աճապարանքէն սիսալ ընդօրինակեր է:

ՍԵՐՈԲ.—Մոլտալու, դեղեկելու ժամանակ չէ, վազէ դուն Արամ, հեռազբատուն, հասկցիր թէ սիսալը (ծեռքի թղթին զարնելով) հոսէ միայն, թէ ոչ հեռագիրն ալ այսպէս բաշուած է:

ԱՐԾՈՄ.—(Կ'մ'եկնի):

ՍԵՐՈԲ.—(Վահէի ծեռքէն ըռնելով ու բերնէն քան քաղելու դիտումով՝ անուշ նայուածքով

մը) սանկ քովս եկուր, Վահէս (քով քովի կ'նըստին) այդքան շուտ մոռցար ըրած բարիքներս՝ որ չի սոսկացիր այս փորձանքը գլխուս բերելու Զաւակներուդ սիրոյն, ըսէ, մեղսակիցներ ունիս կամ գիտումով ըրիր այս բանը՝ թէ պարզապէս գիտուածի արգիւնք է։ Մօտեցիր, ուշի ուշով կարդա սա հեռագիրը. գիտե՞ս, թիւերու այս փոփոխութիւնը ինչ կ'արտազրէ՝ մանաւանդ հիմայ որ խահուէի գներուն վրայ սարսափելի ելեջ կայ... դէպ ի կործանում, դէպի քայքանում։ Ծօ, 10000 պարկ խահուէ կ'զնո՞ւի։

**ՎԱՀԵ.**—Կերդնում պատոյս վրայ՝ զոր անաղարտ պահեցի ցարդ, թէ այս մարդկօրէն սխալանքին դիտումի ու ոճիրի գոյն տալլ, ոճիր գործել է։

**ԱՐԱՄ.**—(Վազելով ներս կ'մանէ ու նախ Վահէին հաստատական զլիսի շարժում մ'ընելով) գժբաղդաբար ճիշտ է հեռագիրը՝ նոյնութեամբ տրուած՝ ինչպէս գրուած է ձեռքիդ մէջի թըդթին վրայ։

**ՍԵՐՈԲ.**—(Հնկվուած երեւյթով, կերթայ իր աթոռին վրայ կ'իյնայ ու զլովսը երկու ձեռքերուն մէջ առնելով) երեակայեցէք մէկումը վիճակը որ տարիներու տաժանելի աշխատութեամբ իր կառուցած շէնքին վլուցումը տեսնելու դատապարտուած է։ երեակայեցէք, կ'ըսեմ մէկը՝ որ երէկ՝ այդ հեռագիրը գրած պահուն, սպանիա-

կան զղեակներ կ'շինէր ու այսօր անոնց փլատակներուն տակ խսպառ կ'կորնչի, և այս ամենը՝ ոչ թէ անոր համար որ այդ մարդը իր թագթիգին մէջ սխալեցաւ, այլ անոր համար որ ոճարգործ ձեռքիր յանդպնեցան պղծելու իր տոմարները։

**ԱՐԱՄ.**—Այս պատերը պէտք է ականջ ունենային լսելու համար այդ անհարկի ամբառանութիւնները որք յանիրաւի կուղղուին մեզ պէս անձնուէր ու հաւատարիմ ծառայողներու։ Բայց, Սերոբ ազա, վտանգի ժամուն, մարդուն մեծութիւնը հոն է՝ որ պէտք է իր պաղարիւնութիւնը չի կորանցնէ ու վտանգէն աւելի գարմանին վրայ խորհի (Վահէին դառնալով) Վահէ, ժամը քանի՞ն տուիր այս օրուան ձախորդ հեռապիրը։

**ՎԱՀԵ.**—(Միշտ տխուր) կէս օրին մօտ էր... որովհետեւ զայլի մը պէս անօթեցած էի... ու դեռ պատառ մը հաց բերանս դրած չեմ...»

**ՍՈՒՐԵՆ.**—(Ներս կ'վազէ լալով) հայրիկ! նորածինը տեսուցաւ, կրակներու մէջ է, հասիր, մայրիկը յուսահատած է,

**ՎԱՀԵ.**—(Կ'մեկնի զլիիկոք տղուն հետ):

**ՍԵՐՈԲ.**—(Դէպ ի դուռ յառաջանալով նւ ետեւէն պոռալով): Գնա, անզգայ արարած, գնա. տեսողը՝ կրակը հոն չէ, (սրտին զարնելով) հոս

է, որ գարման չունի և այդ վիճած լակոստ է անոր պատճառը:

**ԱՐԱՄ.** — Դարման չիկայ մը լսէր, Սերոբ աղա, շուտ «Իւրժան» հեռագիր մը գրէ՝ ջնջելու համար առաջինը որ գեռ հասած չէ տեղը. տանիմ զարնեմ, տակաւին ժամանակ կայ:

**ՍԵՐՈԲ.** (Դրասեղանին առջեւ անցնելով կզրէ հեռագիրը եւ կ'ակսի հրժանի կնիքը փնտոնել) որ կրողին տակը գացեր է այդ անիծեալ կնիքը: (Կնիքները ամբողջ տակն ու վրայ կ'ընէ ու չեղանար:

**ԱՐԱՄ.** — (Ինքն ալ փնտոնելով) դարմանալի բան!

**ՍԵՐՈԲ.** — Զարմանալու բան չիկայ. այդ ճիւտղային խաղը խաղացող մը կայ՝ որ պէտք է պատժուի: (Դէպի դուռ կերթայ ու Սարգիս աղջօր ծայնելով): Ծօ, Սարգիս, շուտ գնա սա լակոտին հեղինակը հոս կանչէ. վճռեմ իր ճակատագիրը տին կերպով՝ որ վայել է իրեն:

**ԱՐԱՄ.** — Սեղք է, Սերոբ Աղա, հինաւուրց ծառայող մէ, ընտանիքի տէր է, զաւակներու հայր է... Սեղմացուր մի քիչ բարկութիւնդ:

**ՎԱՀԵ.** — (Ներս կմտնէ՝ աշքերը սըրելով ու թախանձագին շնչտով մը՝ Սերոբ Աղայի մօտենալով) ուաքդ պաքնեմ, Սերոբ Աղա, նորածինիս կեանքը վատնդի մէջ է, բժիշկի պէտք կայ, Վա-

չէիդ՝ մէկ հատիկ դաւկիդ արեսան ըլլայ, քիչ մը զրամ տայիր:

**ՍԵՐՈԲ.** — (Բարձրաձայն) լոէ վատ, անոր կեանքէն շատ աւելի թանկագին է իմ կեանքս որ վտանգներու ամենէն սոսկալիին ենթարկուած է այս պահուս: Բաէ, ծօ, որ կրողին տակը գրեթ ես սա «Իւրժանի» կնիքը.

**ՎԱՀԵ.** — (Սեղաններուն վրայ վնտոտուքներ ընելէ վերջ, միտքը կուզայ ու կ'սկորի զրպանները խուզարկել եւ գտնելով) ահա, Սերոբ Աղա, ներողութիւն, զրպանս մուցեր եմ:

**ՍԵՐՈԲ.** — Ծօ, չըլլայ որ՝ մահս փութացնելու համար, լակոտիդ գրել տուած հեռազրին ճակատը զարկած ըլլաս զայն:

**ՎԱՀԵ.** — Երանի թէ մատներս կոարէին ու չի համար ընել այդ բանը. այդ կերպ խորհեցայ ընել՝ ժամանակ շահելու համար:

**ՍԵՐՈԲ.** — (Կատղած) ժամանակդ ալ գլուխդ փարատի, կնիքդ ալ կնիկդ ալ: (Արամին դառնալով) եկուր, եթէ երես ունիս, նորէն արդարացնել ջանա սա ստորին արարածը՝ որուն փառք Աստուծոյ գրպանէն կելլայ քու ներկայութեանդ՝ իր զաւաճանութեան գործին: (Վահեին կ'դառնայ, ձեռքի հեռագիրը կ'պատոէ ու կտորները անոր երեսին նետելով) կորսուէ... հեռացիր. թըշուառական! կորիր գուրս սրիկայ: Թող երկինք անէծք թափէ քու գլխուդ ալ ու թող ասկէ վերջ

քար քարի վրայ չի մնայ: (Կոնակը ղրան ղարձուցած կ'նստի տեղը):

**ՎԱՀԵ.**—(Ղրան մօտ, ետել ղառնալով՝ բազիատարած ու աչքերը երկինք յառած) ինչ որ դուն անօրինեցիլ Աստանած, մահկանացուացս անկ չ'է մեկնել: (կ'մեկնի):

**ՍԵՐՈԲ.**—Արամ, վայրկեան մը հեռացիր դուն ալ և ըսէ Սարդիսին որ մէկը ներս չի մտցնէ:

**ԱՐԱՄ.**—(կ'մեկնի):

**ՍԵՐՈԲ.**—(Ղրամարկով կ'քանայ, մեջէն թըղթեր ու ղրամներ հանելով կ'զբանէ ու ոտքի ելլելով) ալ աղէտի ժամը, սև գոյժի բոպէն մօտալուտ է. մեկնելու է տակէ. բայց դէպի ուր, ես ալ չի գիտեմ: (Սարգիս անշշուկ ներս կ'մտնէ եւ մտիկ կընէ) թող այս պատմական տան քայքայումը պատրաստողները, քայքայուին իրենք ալ, և դուք անխիղճ մրցակիցներ! որ սիրով հազարներ պիտի տայիք ծակծկելու. հիմնայտակ ընելու համար այս անսուիկ բերդը՝ որ վայ էր այն օրին որ մատնիչ պահորդ մ'ունեցաւ. չի տեսնաք դուք այդ օրը, չի հասնիք դուք այդ փառքին, (զորված շարժելով կ'երթայ կ'նստի տեղը):

**ԱՅՐԳԻՍ.**—(մեկուսի) կամ խնդեցած է այս մարդը կամ զլխուն դալիք մը կայ. առառւընէ իվեր բերնին վավոսցը կեցած չունի: Ասանկ փարայ վաստկելուն խերը անիծեմ ես:

**ՍԵՐՈԲ.**—Ինչու ներս մտար. ի՞նչ կայ. շատոնց է որ հոս ես:

**ԱՅՐԳԻՍ.**—Ոչ, հիմա մտայ. հեռագրի ցրուիչը եկած է. ներս գալ կ'ուզէ:

**ՍԵՐՈԲ.**—Թող գայ.

**ԱՅՐԳԻՍ.**—(կ'մեկնի):

**ՍԵՐՈԲ.**—(Առանձին), ձակասագիրս է որ պիտի վճռուի. երանի Արամը հոս ըլլար ու անկարգար մահավճիռը.

**ՄԻՆԱՍ.**—(Ներս կ'մտնէ եւ վզէն կախուած մախաղէն հեռազիր մը հանելով կ'ներկայացնէ Սերոբ Աղայի ու կ'մեկնի):

**ՍԵՐՈԲ.**—(Հեռազիրը րանալով կ'կարդայ, ծալելէ վերջ՝ տեղը կ'նստի ու վերստին ըանալով ուրախ տրամադրութեամբ բարձրածայն կ'կարդայ): «Ընդունեցէք շնորհաւորումներս. ձեր առեւտրական տաղանդին արդիւնք՝ իւրժան հեռագրին վրայ 1000 պարկ շաքարը ու 10000 պարկ խանուէն գնեցի: Իմացած կ'ըլլաք անշուշտ՝ նոր բերքի աւերման պատճառաւ գիները գրեթէ կրկնապատկուած ըլլալուն 30000 ոսկի կ'շահիք: Ծախէմ թէ պահէմ. հրահանգեցէք իւրժան: (Ոտքի նլնելով եւ մեջտեղ զալով) ցնո՞րք է արդեօք թէ իրականութիւն! մի գուցէ աչքերս պատրեն զիս ու այս ալ շարունակութիւնը լինի այն ճիւաղային դաւին որ նիւթել ուղեցին ինձ (Ժիւաղելով) իմ հաւատարիմ ու անձնուեր պաշտօ-

նեաներս...: Սակայն ոչ, թուանշանները դրով գլուխ են: Անմտութիւն է կարծել որ Վահէ ու Արամ այնքան յառաջ տարած ըլլան իրենց մեքենայութիւնը՝ մինչև մարսէլլի մէջ մեղսակից ունենալու իմ պատուական գործակալու՝ որուն ուղղամտութիւնը հասաւատուած է տարիներու փորձով: Եւ յետոյ՝ ինչ տարակոյս թէ այս ամենը կըլլայ միմիայն շաքարի ու խահուէի (ծեռօրվ կուրծքը ծեռելով) Այս աննուաճ չաստուածին բացատիկ թագթիզին շնորհիւ: Վահէ, Արամ, Սուրէն. անիժապարտ դաւաճաններու տիմար երրախումք! կ'ցաւիմ ձեր վրայ որ չի կրցաք ի զուխ հանել ու եղեռնը: Ուրիշին հոր փորողը՝ ինքը մէջ կ'իյնայ, կըսէ առածը: Փացէք հիմայ ցանածնիդ քաղելու: Դուրս, ասկէ դմւրս: Իր աիրոջ անհաւատարիմ ծառան պէտք է անխնայ պատժուի, ու այն (զինքը մատնանիշելով) որ կ'հաւատար բազդի ալ, հրաշքի ալ, իրաւունք ստացած է ալ փառափանուելու աստ և ի հանդերձելումն: Երթամ ուրեմն ժամ առաջ հաղորդելու այս երանաւէտ լուրը ընտանեաց, վաջէիս մանաւանդ՝ որու ծննդեան տարելիցն է վաղը զոր մեծանանդէս երեկոյթով մը պէտք է տօնենք ի լուր և ի ցնծութիւն աշխարհի:

Վարազոյ

## Գ. Ա Ր Ա Ր

(Ցեսարանը կ'ներկայացնէ փողոց մը՝ անկիւնը երկար նստարան մը):

**ՎԱՀԷ.**—(պատառատոն զգեստներ հազած՝ ներս կ'մտնէ ցրովիշի մախաղը ուսէն կախուած, ծեռքը լրազիրներով լեցուն ու ռարձրածայն պոռուով) առաջամարտ, բիւզանդիոն, ժամանակ, մշակ, հորիզոն. գնեցէք անցորդներ! գնեցէք. որովհետեւ ասոնց դրամը պիտի յատկացուի հաց ճարելու լքեալ ընտանիքի մը՝ որոյ հոգն ու խնամքը կ'ծանրանան (ցուցնելով) այս ուսերուն ու այս բազուկներուն վրայ: Բարեբաղդաբար ջղուտ ու ուժեղ են անոնք, համբերատար ոգւով կըելու համար այն ծանը բեռը՝ որ սակայն բեռներու թեթեագոյնը ու գաղցրագոյնն է, քանի որ այն՝ ընտանիքի բեռն է: Այն օրէն՝ որ գաղանը, պատիւս արատելով արտաքսեց զիս, ոչ գիշերը քուն ունի ինձ համար և ոչ ալ ցերեկը դադար. քանզի պէտքը վիրաբոյժի մը սուր ու անողոք նշտրակին պէս կ'պատոէ, կ'արիւնէ սիրտս՝ որ ծակ ծակ է արդէն անբուժելի վերքերով: Բայց այս անհնարին թշուառութեան մէջ

իսկ, մի սպասէք որ զիջանիմ ես... չէ. չէ... կ'կտրեմ, կ'ջախջախեմ այս ձեռքերը ու չեմ կարկառեր դէպի ձեզ հաց, հաց մուրալու, ինձ համար, փառքի պատկը անոր մէջ չէ որ մարդնենդ ու պատիր միջոցներով դիրք կ'շինէ իրեն դէպի բարձրագոյն ընկերութիւն, այլ անոր մէջ որ մարդ իր պատուի զրահով ու բարոյականի անթափանց վահանով բոյն կ'շինէ իրեն դէպի անկեալ մարդկութիւն (կերթայ կ'ստի նստարանին վրայ ու թերթերը վոնելով) ուր էք սակայն, անցորդներ! երեկուընէ իվեր վաթուուն փարայ միայն շահած եմ որ հազիւ նորածինիս կաթի զրամն է: Եթէ ընթերցողներու այս սովորաունակէ քանի մ'օր ևս... թշուառութիւնը՝ որ մեզի համար հացի զրկանքն է, ափ պիտի առնէ մեր գուուը ու այն ատեն... (Ներսը աղմուկ կ'հանեն) փողոցին անկիւնը ուսնաձայներ կ'լսեմ. թողունք սա տիսուր ու մահագոյժ մտածումներն: (Բարձրածայն) առաջամարտ, բիւղանդիոն, ժամանակ, մշակ, հորիզոն, (դուրսէն ծայն մը առաջամարտ, առաջնմարտ...)

**ՎԱՀԵ.**—(աճապարանօք թերթերը ժողվելով մեկնելու պահուն, չորս հինգ փողոցի տղաքներ՝ ծնոքելնին անձալ թերթերով ներս կ'խուժեն եւ խառնիխուռն լրազրի անուններ ծայնելով, պոռաւով, ցատկութելով ու աստին անդին նայելով ծայնին եկած կողմէն դուրս կ'ելեն):

**ՎԱՀԵ.**—(Առանձին) չ'էի կընար երեակայել թէ խահուէի ու շաքարի մըցումը տարածուած ըլլար մինչև այս մըոտած թղթի կտորներուն վրայ: Անկարելի է որ վահէ յաջողի ցրութչութիւն անուանեալ այս վազքի ու պոռչտուքի մըցցավայրին մէջ դել անցնիլ սա թեթեաշարժ ձպուներն, որոնք յաճախ տպարաններու գրոները կ'գիշերեն, առառուն կանուխ մըցակիցներէ առաջ ձեռնարկելու համար իրենց խօլ արշաւին: Բայց, ո գիտէ, թերևս անոնք ալ անօթի ծնողներ ունին՝ որոնք մեզի պէս կարօտը կ'քաշեն պատու մը չոր հացին:

**ՍՈՒՐԵՆ..—ՀԱՅՐԻԿ!** Կ'երեկի կլիմայի հարց է որ այս անցորդներն ալ այնքան անգութ են որքան Սելոր աղաս: Ո՞ւր մնացիր, դեռ բան մը չի ծախեցիր որ երեք օր է տակաւին տուն չես վերագրածած: Եթէ փողոցային այն փոքրիկ ցըրութիչներու արաքաշարժութիւնն է որ գնորդները դէպի ի իրենց կ'քաշէ, մի յուսահատիք, ես ալ պատրաստ եմ ընկերանալու քեզի: Ես՝ որ սթէնթոռի զօրաւոր ձայն ու եղնիկի պէս արտքաշարժ ուսներ ունիմ: Երբեմն ալ մաղախդ կրելով, կ'թեթեցնեմ բեռդ՝ որ արդէն ծանը է, շատ ծանը է, հայրիկ!

**ՎԱՀԵ.**—Ապրիս տղաս! հայրդ վաղուց արդէն նշմարած է քու մէջդ այդ գոհար սիրար. բայց զաւակս, դեռ փոքր ես օդնելու համար ու-

ըիշներուն՝ երբ դուն օգնութեան կարօտ ես:  
ՍՈՒԻՐԵՆ. — Բայց, հայրիկ! երբ շատեր կամ  
օգնութեան կարօտ՝ որ այնքան մօտ են մեր  
սրտին. ո՞վ պիտի հասնի անոնց, երբ դու մի-  
նակդ անբաւական ես:

ՎԱՀԵ. — Աստուած, տղաս! ան կ'բաւէ ամե-  
նուն ալ, կ'հասնի ամենուն ալ: Առ դուն (դուամը  
տղուն երկնցնելով) սա երկու օրուան վաստակս,  
տար տուն ու ձգէ որ վշտերս միայն ընկերանան  
ինձ: Հնա՞ հարուստը անկարեկիր է. երթամ  
մօտակայ գիւղերը՝ ուր գոնէ մըցում ու կեղծիք  
չի կայ, երթամ աղքատին մօտ՝ որ յաճախ աւելի  
ընթերցասէր է քան հարուստը:

ՍՈՒԻՐԵՆ. — Հայրիկ! եթէ ամբողջ վաստակդ  
ինձ տուիր որ տանիմ, դուն ինչով պիտի ապ-  
րիս մինչև վաղը. չէ, չէ (երեսուն փարսն ետ  
տալով) առ սա երեսուն փարսն ալ դուն. ու-  
նեցածնիս պէտք է հաւասար բաժնենք:

ՎԱՀԵ. — Ես ձեր ցաւերուն միայն պէտք է  
բաժնեկից լինիմ, տղաս! Աստուած ողորմած է.  
Գնա զիս մի մտածէր:

ՍՈՒԻՐԵՆ. — Երթամ հայրիկ! բայց խօսք տուր  
որ ճամբորդեկ առաջ, վաղը պիտի սպասես ինձ  
հոս՝ այս միենոյն նոտարանի վրայ:

ՎԱՀԵ. — Գնա տղաս! Աստուած հետդ ըլլայ.  
վաղը՝ թերես այդ նոտարանն ալ չունենամ ես  
ու քարերը լինին իմ զլխուս բարձը: Գնա շուտ,

չարաղէտ նախազգացումներ սկսան պաշարել  
միտքս ու ինձ այնպէս կուգայ որ հոն՝ արդէն  
սկսած է այս թշուառութեան տռամին առաջին  
արարուածը:

ՍՈՒԻՐԵՆ. — Հայրիկ! համբուրէ ուրեմն զիս  
որ երթամ, (Վահէ մօտենալով կ'համբուրէ զինքը)  
հրամանդ՝ համբոյրիդ չափ անուշ է ինձ համար:

ՎԱՀԵ. — Իսկ քու լեզուդ հոգեակս, ամենա-  
բոյժ պալասան մ'է՝ իմ վիրաւոր սրտիս անվերջ  
ցաւերուն: Բայց ալ հերիք չարչըկես զիս, թող  
զիս մինակ ու համբոյրներ տար իմ մթազգած  
հոգւոյս թանկագին հատորներուն:

ՍՈՒԻՐԵՆ. — Մնաս բարեաւ հայրիկ! մի մոռ-  
նար ինգրանքս, վաղը կուգամ վերստին (կ'մեկնի):

ՎԱՀԵ. — (մինչեւ դուռը ընկերանալով իրեն  
ու խօսքը դէպ ի այն կողմը ուղղելով) գնա, զա-  
ւակս, գնա, Աստուած հետդ ըլլայ: (Բեմ՝ զալով)  
ուր էր թէ վաղը, երկնակամարին վրայ չի ծա-  
գէր արեը ու ես մութին մէջ առ խարխափ շա-  
րունակէի ճամբաս դէպ ի անծանծթը, դէպի ան-  
հունութիւն (դառնալով քեմին այն կողմը՝ ուրկէ  
մեկնիլ կ'պատրաստուի) գնաշեր! անտառներ! և  
դուք կանաչազգարդ մարգագետիններ! ապաւէն  
պատրաստեցէք այս թափառական նժդեհին՝ որ  
պիտի զայ ձեր հիւրընկալ ծոցին մէջ թափե-  
լու իր մաղձը և թաղելու իր տառապանքները  
(կ'մեկնի):

**ՎԱԶԵ.**—(Շփացած, թեթևաօլիկ երիտասարդ մը) այս փողոցը՝ թէպէտ անշուք ու յաճախ ամայի, բայց կը կնակի տեսակէտով՝ հաճելի է ինձ, որովհետեւ թէ մանկութեանս երջանիկ օրերը անցուցած եմ հոն և թէ մեր Արամին տունն ալ կ'գտնուի անոր (ցուցնելով) սա վարի անկիւնը՝ ուր երբեմն կ'այցելէ Վահէի աղջիկը՝ Գոհարը։ Իրաւ՝ աղքատի զաւակ է ան, բայց գոհարներու պատուականէն աւելի փայլ ու գեղեցկութիւն ունի։ Նոճի ու վայելուչ հասակ մը, անուշ ու ժպտուն հայեացք մը, մինչև մէջքը երկարող խարաւեշ ու սակեթել մազեր, մարգարատնման ակուսեր, մէկ բառով հիանալի դիմագիծ մը՝ ահա ամբողջութիւնը Վահէի ու իմ սրտիս գոհարին։ Քիչ առաջ, տեսայ զինքը Արամի տան պատուհանին առջե նստած. տխուր էր ան ու մտածկոտ՝ կարծես աշխարհի վշտերով բեռնաւորուած։ Բայց այդ մելամաղձուա վիճակին մէջ իսկ՝ ամենէն անզգայ արարածը մագնիսելու չափ գրաւիչ էր։ Որչափ ատեն որ այդ սոխակը գայ դայլայլելու այդ վլվլկած տնակին մէջ, ինձ համար՝ անոր ցուրտ ատխտակամածը ու չոր պատերը տւելի հրապոյը ունին քան հօրս (ցուցնելով) սա հոյակապ ապարանքը՝ որուն փառաւոր սրահներուն մէջ այս զիշեր է որ պիտի տօնուի ծննդեանս քսան և հինգերորդ տարեգարձը։ Բայց այդ խնջոյից շքեղ սեղանները՝ բան մը չեն ար-

ժէր իմ աչքիս՝ եթէ անոնց գոնէ մէկ աննշան անկիւնը բազմած չի լինի իմ գիցուհիս գոհարը։ Սակայն ցաւալի է որ ան հակառակ իմ բուռն սիրոյս, անտարբեր է ինձ դէմ, զիս ատելու ատիճան՝ կարծես գուշակելով որ ինք միայն չէ անոր առարկան։ (Արամի տան կողմը դառնալով) Գոհար! ծուղակը ինկած ես ալ. վրէժս պիտի լուծեմ. այս զիշեր տնեցիք բոլորն ալ մեր երեկոյթին պիտի գան. դուն առանձին պիտի մնաս՝ վանդակիդ մէջ ուր՝ պիտի գամ ես, քու սիրով ու շամբանիայի գեղուն բաժակներով արբշիո, ողջագուրելու շքեղ՝ փոխանակ խնջոյից սեղանին առջև։ Եթէ արծաթը ու սակին է միջոցը քու մարմնեղէն մարմարեայ շնորհիդ ստացումը ձեռք բերելու համար, տառնցմէ (զրաւանին զալնելով) շատ կան հոս։ Խոկ եթէ ոէրն է անոր բանալին, այն արգէն կուրցուցած է զիս։ Վայ քեզ՝ փողոցի աղջիկ, արտաքսուած զողի ու մուրացկի սերունդ, եթէ յամափիս ու վարանիս տակաւին... (Ժամացոյցը կ'նայի) ծհօ, ժամը 12-ին մօտ է արդէն, շտապէմ գէպի տուն ու զգեստներս փոխելով՝ գեռլուսինը չելած, խոյանամ դէպի սիրոյ դրախտը՝ հոն վայելելու համար ցյագ այն ամենը՝ որուն առանձնաշնորհումը ունի հարուստին զաւակը, 30000 սոկներու միակ ժառանգորդը՝ Վաշէն։ (Կ'մեկնի)

Տեսարանը գիշերը կ'ներկայացնէ, բեմին ամբողջ լամբարները մարած են.

**ԱՇԽԵՆ.**—(ցնցոտիներու մէջ՝ իր նորածինը զրկած ու Զաւէնին<sup>\*)</sup> ծեռքէն թոնած՝ յամրաքայլ կ'յառաջանայ դէպի քերը ու անկիւնի նստարանին վրայ կքած) Սրտիս պէս՝ չորս բոլորս ալ մութն է պատած. խաւարէն միայն ախորժող չղջիկներու պէս ու մոռայլոտ գիշերն է ինձ վիճակած. կարծես կեանքիս արևը մթազնած ու հոգւոյս կանթեղները խսպառ շիջած են: Ամենէն արիասիրտ կինն անգամ պիտի ճզմուէր տառապսնաց այն վիթխարի երկանաքարին տակ զոր անիծեալ ճակատագիրս դրած է կեանքիս փշալից ճանապարհին վրայ՝ եթէ սակայն մայր չըլւայի ու չ'ունենայի գիմացս զաւակներ ու այս անզօր գրկացս մէջ՝ ցամքած ստինքներէս կախուած, (տղան վերցնելով) սա խեղճ ու վտիտ արարած՝ որուն նախակինամութիւնը մարմին ու հոգի տուաւ միմիայն տառապելու ու տառապեցնելու, մեռնելու ու մեռցնելու համար: Հէտ վահէ! վայ եր այն ու օրին որ եկար՝ երջանիկ բոյն մը կազմելու վաղանցիկ յոյսով, որբանոցէն զիս առնելու. չի յիշեցի՞ր թէ Աստուծոյ իմաստութիւնը այնպէս է անօրիներ որ

<sup>\*)</sup> Զաւէն կ'ներկայանայ բոպիկ ոտքով, կուրծքը բաց, քուրջեր հագած և ձեռքը հացի կտոր մը բանած:

որբին արցունքը չի չորնայ ու անոր օրերը լոյս ու արև չի տեսնեն: Չի յիշեցի՞ր, կ'ըսեմ, որ Աստուծոյ մի անհասանելի գաղտնիքը ու անմեկնելի մի քմահաճոյքն է որ պալատին քով խրճիթը, վայելքին քով զրկանքը, ուրախութեան առընթեր լացը ու յաճախ երջանկութեան սեամին վրայ մահուան ու գագաղը դրած է: Եթէ ով Աստուծ, աղքատին միայն սահմանած ես տառապիլը, կամ մի ստեղծեր զայն կամ վերցուր աշխարհէն տառապանքը: Եթէ դուն պիտի լինիս անոր թշնամին, ինչո՞ւ քու զօրութեանդ համեմատութեամբ գէնքն ալ չես տուած իրեն: Մարդոց իսկ աններելի այս աշառութիւնդ ու այս անարդարութիւնդ, ով Տէր! կ'երեի մի խորախորհուրդ առեղծուած է որոյ լուծումը մի միայն քու Աստուծային գիտութեանդ է վերապահուած: Բայց ինչի՞ կ'ծառայեն այս տրառնջները ու այս բանգագուշանքները՝ երբ մութը ու պաղ քամին սկսած են սաստկանալ, երբ քաղցը ու երկիւղը սկսած են ազգել այս լքեալ ընտանիքի ազագուն բեկորներուն վրայ: Անցորդներ! ուր էք մնացեր որ մէջտեղ չիկաք! հարուստներ! ինչո՞ւ չէք անցնիր! այնքան պժգալի է միթէ ձեզի համար աղքատին պաղ երեսը: Եկէք, մօտեցէք, բարի եղէք ու գութ ունեցէք հանդէպ թշուառներու այս երրորդութեան՝ որ պատառ մը հաց մուրալու համար առտուընէ

իվեր ձեռնունայն կ'գեղերի փողոցէ փողոց։ (Սորածինը վերցնելով) ասոր դոնէ գթացէք, անցորդներ! ասոր՝ որ փողոցի շան ձագերուն կաթն անզամ չ'ունի, որ սառած ծոցիս վրայ տաք բոյնէ մ'իսկ զրկուած է։ Վահէ, Սուրէն, Գոհանար! ուր էք. այս անտէր ու անտէրունջ կարաւանը՝ տագնապի ու վտանգի այս ճգնաժամային պահուն՝ ձեր անձնուէր պաշտպանութեան պէտք ունի, թէ ոչ պիտի կորսուի (Նստարանին վրայէն վար սահելով, զետինը կ'նստի՝ զուկը նստարանին կրթնցուցած)։

(Այր, կին մէկ քանի անցորդներ՝ մին լապտեր մը քոնած, իրարու ետեւէ, կուզան թեմէն կ'անցնին Եւ ներսէն Սերոք աղայի տունէն նուազախոմթը կ'ակսի պարի զրաքը եղանակ մը հնչեցնել, Աշխէն զուկը վեր առնելով, զարմացմաք մտիկ կ'ընէ)։

**ԶԱԻԷՆ.** — (յանկարծ ոտքի եննելով՝ մ'եկնելու կ'պատրաստուի) այս ինչ անուշ նուագ է, մայր! Երթամ մօտէն լսելու։

**ԱՇԽԻՆ.** — Փողոցները մութ են տղաս! Կ'կորսուիս, մեղքցիր մօրդ (զուկը վերստին նստարանին կ'կրթնցնէ)։

**ԶԱԻԷՆ.** — Արգէն կորսուած ենք մայր! կորսուով միթէ անզամ մ'ալ կ'կորսուի։ (Կմնկնի)։

**ՎԱԶԻ.** — (մոխրագոյն ջոշոր վերարկուի մը մէջ փաթթուած, աճապարանօք ըեմ՝ կուզայ,

դէպ ի Արամին տունը՝ Գոհարին մօտ երթալու համար) Յերեկը՝ մինչև ժամը 11, մարդկանց անվերջանալի հոսանքով մը եռացող այս փողոցը, բարեբաղդար արեամայրէն վերջ ամայի է։ Սակայն՝ ինչ գաղտնիք կայ, չ'գիտեմ. այս վիշեր մուրացկաններով լեցուն է ան։ Քիչ առաջ, ճամբուս վրայ հանդիպեցայ փողոցի լակուտի մը ու հիմայ ալ հոս գետինը փոռուած կ'տեսնամ քուրջերու մէջ պլուած մարդկային անշարժ ու անձեռ զանգուածներ՝ որոնք նեխած դիակներու պէս մթնոլորտը կ'ապականեն։ Շատերը, յաճախ վիժած լակուններ ալ ունին իրենց գրկացը մէջ՝ անցորդին գութը շարժելու համար։ Սակայն ան՝ դիւրաւ չ'ազգուիր իր ետեւէն ոռնացող շուներու պէս աղերսող դատարկապորտներու կեղծ ձեւերէն։ (Աշխէնին դառնալով) պարապ տեղը հոտ մութին մէջ միմսութիւններ մ'ընէր. քու կարծած տիմար անցորդներէն չեմ ես։ Ես ոսկին ափով կ'նետեմ միայն հռնուր հաճոյք ու վայելք կայ։ (Արամի տան կողմը դառնալով) Գոհար! պատրաստուէ, զքեզ գրկացս մէջ ունենալու համար, ես ալ պատրաստ եմ աշխարհի ամենէն թանկապին գոհարները ոտքիդ տակ դնելու (կ'մեկնի)։

(Ներսէն երաժշտակումթը մելամաղծոտ կտոր մը կ'նուագէ. Աշխէն ցնցուելով Եւ մեքենաբար ձեռքը բանալով՝ կ'կարկառէ իմոյր Եւ

նուազին ելեւէջներուն հետ մըափելով կ'ընանայ. կ'սկսի ձիմնել):

(Մուշտակներով ծածկուած կին մը եւ այր մը թեւ թեւիք հովանոց մը բացած կ'անցնին):

**ԱՇԽԵՆ.**—(Պահ մը վերջ՝ սթափելով եւ ոտքի կանգնելով) Երազ է թէ իրականութիւն! բայց ինչու այսքան վաղ դադրեցար դուն ով մելամաղձուա երաժշտութիւն՝ որ կարծես նուաղեալ հոգւոյս յուսկ յետին կենսատու ջամբն էիր: Եւ դուն ով երազ, ինչու այսպէս յեղակարծ վերջացար՝ երբ ցաւերէ անջատուած հոգիս, երանութեան հորիզոն մ'ունէր իր տռջեպարզուած: Եթերային այդ անհունութեան մէջ, պահ մը ինձ այնպէս կ'թուէր թէ թեատարած հըեշտակներ պար բոլորած շուրջո, արծաթեայ սափոր մը բոնած էին զլխուս վրայ՝ ուրիէ մեղրանուշ նեկտար մը առատօրէն թափելով կ'ողողէր իմ ողապակեալ շրթունքներս զորս անյագաբար կ'ծծէր մանկիկս, քաղցէն՝ մահուան դալուկը երեսին. ու հեռուէն՝ բուի նայուածքով՝ մոխրագոյն վերաբկույով ծածկուած դժոխային մի հրէշ Գոհար, Գոհար կ'ձայնէր՝ մութիւն մէջ անոր վրայ խոյանալով: Այս աղեկէզ տեսլոքէն սարսափած, ընդուստ արթացայ՝ դրկացս մէջ սեղմելու համար իմիններս, այլ աւազ, անոնցմէ միայն վերջածինս կար, այն ալ վերջանալու մօտ: (Մանկիկին մօտ երթալով) դու երջանիկ ես, դաւակ:

"Ի միայն տառապանքը տեսար, իսկ քու մայրդ, տարաբաղներու տարաբաղն է, "որ գոնէ քու մէկ ժպիտ ալ չի տեսաւ. փակէ, հրեշտակս, այդ անոյշ աչքերդ լոյսին՝ որպէսզի աշխարհի զագիր աղտոտութիւնները չի պատկերանան հոն ու բաց այն ատեն միայն, երբ անձնուէր մօր մը սխրալի պատկերը կ'նկարուի հոն:

(Ներսէն ատրճանակի պայթիւն մը ու անմիջապէս յետոյ շփոթ աղմուկներ կ'լսուին):

**ԱՇԽԵՆ.**—(ատրճանակի պայթիւնէն ցնցուած ծայնին կողմը կ'յառաջանայ, հետազըզութեամբ հեռուն կ'նայի ու միշտ այն կողմ՝ դարձած). Սատուած իմ! դիակ մը անկենդան փուտած է խրճիթի մը դրան առջև ու մարդիկ կ'աշխատին զայն պատգարակի մը վրայ տեղաւորելու: Լուսնի լոյսը այնպէս մը լուսաւորած է փողոցը որ կարծես ցերեկ է: Ժողովուրդը իրար անցած, մարդասպան! մարդասպան! կ'պոռայ ու ոստիկաններ կ'հետապնդեն մոխրագոյն զգեստներ հագած անձանօթ մը որ զէնքը ձեռքը շտապաւ կ'փախչի դէպի մօտակայ բլուրը (թեմ զալով) կ'երևի այս կողմերը հիւանդանոց մը կայ կամ վիրաւորեալին տունը հոս մօտ է որ դիակը այս կողմը կ'ըերեն: (Դիակին կողմը դառնալով ու յառաջանալով) Երթամ տեսնեմ, թերևս այն ալ տառապեալ մը, որը մէ ինձ պէս. ես մօր մը պէս կ'ինամեմ զինքը. քանզի ցաւ ունեցողին

վիճակը ցաւ կրողը միայն կ'զգայ (անցորդներ յամբարայլ պատգարակը ղուրս կ'ըերեն եւ ըեմին մէջտեղէն անցուցած պահում, Աշխէն մօտենալով պատգարակին) կամ ցնորք է կամ պատրանք! թէ ոչ կուրնալու են այս աչքերը... Աստուած իմ! զաւակս է: (Դիակին վրայ նետուելով ու զայն զրկելով) Գոհար! Գոհար! հոգւոյս ջահը, դժւն ալ մի մարեցար. Ել, սթափէ, բաց աչքերդ, տես դիմացդ մայրդ է կանգնած առիւծի մը պէս. մի լացնէր զիս, սրակս անգին գոհարը. աշխարհ արդէն ծովացած է իմ արցունքներով: Տես մահուան դալուկը օձի մը պէս սկսած է զիս ալ գալարել: (Կուրծքը շօշափելով) այս որքան արիւն է որ հոսեր է վէրքէդ, Գոհար! երանի արիւն ունենայի ես (ծեռքին երակը ցուցնելով) այս չոր ու ցամքած երակներուս մէջ ու զանոնք ծակծկելով, պատուվով քամէի, հոսեցնէի երակացդ մէջ: Հոգւնյդ մատաղ! վեր առ դրուխոդ ու խօսէ, ինչ է այս սև եղեռնին շարժառիթը և ով է անոր անխիղճ դործիչը: (Գլուխելով ու մարմնովը անոր նեցուկ ըլլալով, զլուխը կ'վերցնէ):

**ԳՈՀԱՐ.**—(Այլայլած՝ ակնասկիշ մայրը դիտելով ու մեղմ, կերկերեալ ձայնով մը) Վաշէն է, մայր իմ, Վաշէն, որ ատրճանակի անագորոյն գնդակով մը ծակեց ոչնչացուց սիրտս՝ որ չուղեց հոլատակի անոր կամքին ու

ամբարիշտ առաջարկին: Պատիւս փրկելու հոմար, մայր! կեանքս զոհեցի: Ալ մի ափսոսար դուն որ զաւակդ կորուսիր. մեռնիլը՝ անպատիւ ապելէ հազար անգամ նախընտրելի է: (Գլուխը մէկ կողմ հակելով) ծոէ, համբուրէ զիս տաք չնչովդ, մայր! անողոք մահը իր յուսկ յետին սառսուուր արդէն սկսաւ ներարկել երակացս մէջ: Աչքերս... սկսանն... խաւարիլ... աչքերս՝ որ արդէն... այս լոյս... աշխարհին մէջ... խաւարէն զատ բան մը տեսած չ'էին (մօրը ծեռքէն քռնելով). աս որչափ պաղ է քու ձեռքդ ալ, մայր! գնդակը քու սիրտդ ալ է մի մխուած: Վայ քեզ, տարաբաղդ մայր, որ թշուառութեան բաժակը ցմրուր քամեցիր: Ոճրագործը միայն... Վաշէն չ' մայր! ոճրագործը... գտհիճը... այն միւս ձիւաղն է, որ չի խղճաց խորտակելու... ամբողջ ընտանիքի մը կեանքը... ուր ես, պաշտելի հայր! մւր են... Սուրէնը... Զաւէնը... փոքրիկը... համբոյը... ներ... համ... բոյը... ներ... տար անոնց... մայր... մայր!...

**ԱՇԽԵՆ.**—Հանգարտէ, զաւակս, հանգարտէ, փոքրիկը հոս է արդէն (պատգարակը կրողներուն ուղղելով խօսքը՝ որոնք անկիւն մը քաշուած էին) ի սէր Աստուծոյ մօտեցէք, օգնեցէք... (մարդիկը շտապելով Գոհարի զլուխը կ'ըռնեն) երթամ բերեմ, գոնէ անոր համբոյրը դուն անձամբ տուր Գոհարս (կ'երթայ տղուն քով եւ զիր-

կը առնելով) բայց այս ի՞նչ դէմք է, Աստուածիմ! կարծես մեղրամոմէ արձան է կտրեր տղաս. (ականջը սիրտին դնելով ու ծեռքերը բռնելով). սառ... սառ... է ամէն տեղ: Եկուր գուն մայր եղիք ու դիմացիք, Աստուած իմ, կամ ցուցուք ինձի մայրական պատառ պատառ սիրտ մը, որ զգայ այս իմ վիշտ. (Դոհարին դառնալով) Գոհնար, Գոհնար! փուշերէ, ցաւերէ միայն հիւսուած մեր կեանքի մատանիէն գոհար մ'ալ ինկաւ...: Ել, մի կենար, ցատկէ տեղէդ, քովս Եկուր՝ չափելու մեր վէրքերու խորութիւնը, քանզի անողոք ճակատազրի թունալից նեար մօրդ սրտին ալ միուեցաւ: Բայց, ոչ, ոչ... չարչարանքը քեզ համար չ'է. գուն մայր չ'ես, քու ցաւդ արդէն շատ իսկ է քեզի: Հանգչէ դուն, վիրաւոր եղնիկս պատգարակիդ վրայ, թող անոր ներքեր (աղջկանը մօտենալով) իբր գերեզման ծառայէ ապառաժ սրտերու ու հրէշային կիրքերու այս անմեղ գոհին (համքուրելով պատգարակին տակ կ'զնէ տղան ու ջղայնացած, խելագայրուած մազերը վետտելով) Ես (ոիսային քըքիջ մ'արձակելով) ալ թեթեցայ բեռէս, Գոհարս. Ել, Ել, այդ պատգարակը՝ գագաղի, այս սե ու արիւնոտ փողոցը՝ գամբարսնի կ'նմանի: Ել, շնւա, հեռանանք ասկէ. մօր մը ծոցը, որչափ ալ սառած լինի, դարձեալ իր գաւկին համար մետաքսէ անկողնէ մը հաղար անգամ փափուկ է: Եկուր գրկեմ քե-

զի, հոգւոյս անբաժան հասորը. (գրկելու ատեն մնուած ըլլալը նշմարելով) Ի՞նչ է այս, անգութերկինք, ինչու անխօս ու անշունչ է այս զաւակս ալ. ով Աստուած, ալ աղէտ մնաց մի վերը. հոս՝ (կուրծքին լաթերը պատուելով) ալ ոչ համբերութիւն մնաց և ոչ ալ սիրտ. հոս մնաց միայն տուած հոգիդ՝ որ հազար երանի էր չի տայիր ու չի տեսնէի աչացս առջեւ, մօր մը համար ցաւերու ամենէն անտանելին՝ զաւկի մահը, զաւակներու գերեզմանը: (Ճեծկլսուալով կուպայ) Այլ աւազ, մահուան թմբիրը սկսաւ ձնշել իմ ալ հոգւոյս վրայ... դուն՝ Գոհար, որ անշնչացեալ մարմնոյդ պատուանդան ըրիր եղբօրդ դիակը, բաց գիրկդ ու զիս ալ այդ ընտանեկան գամբանին տապանաքարը ըրէ... բաց... բաց Գոհարս: (Կ'ընայ աղջկանը դիակին վրայ ու կ'մեռնի):

Վարագոյր.

## Դ. Ա Ր Ա Ր.

(Տեսարանը կ'ներկայացնէ տնտառ մը, մէջ տեղը ծառ  
մը ու գետինը կտրուած ծառի կոճղեր ու տերեներ):

**Վ. Զ. Է.** — (Գիլացիի տարազով՝ զրպանէն փոքր հայելի մը կ'հանէ, դէմքը կ'նայի ու մօրուքը թռնելով) Այս մօրուքը՝ այս գլխանոցին տակ, մանաւանդ (վրան նայելով) սա տարազով, այնքան հիանալիօրէն կերպարանափոխած է զիս որ ամենէն փորձառու սատիկաններն անդամ պիտի վարանէին կարծելու որ ես Գոհարին մարդասպանը եղած լինիմ: Այն, ես նոյն ինքն վաշէն եմ սակայն, ու թերևս այսօր շղթայակապ՝ զնդանի մը մէջ զանուէի՝ եթէ (ատրժանալլ հանելով) սա վեց հարուածեան փրկարար գործին մէջքէս կախուած չի լինէր: Փրկարար ըստ՝ որովհետեւ ես անոր կ'պարտիմ կեանքս, թէպէտուրիշներ ալ անոր կ'պարտին իրենց մահը: Ինձ համար ոճիր մը, որոյ շարժառիթը սէրն է, պէտք է բացառել այն ոճիրներէն՝ որոց համար օրէնսդէտը ամենախիստ պատիժներ անօրինած է: Երբ Աստուած՝ իր ստեղծագործութեան հրաշալիքով, արուին քով էզը զբաւ, այդ կ'նշանակէ թէ մարդուն տուաւ այնպիսի բնածին տ-

ոանձնաշնորհում մը որ անսանձ ու անկամ է անոր մէջ դէպի եւայի սերունդը: Եթէ վստահ ըլլամ որ դատաւորներն ալ միևնոյն վիլխառ-փայութեամբ պիտի առաջնորդուին՝ իրենց տալիք վճռոյն մէջ, առանց վարանման վազն իսկ կ'երթամ ինքզինքս յանձնելու արդարութեան ձեռքը: Բայց ի՞նչ կ'ըսեմ, անոր հաւատարիմ մէկ պաշտօնեան չէր որ այնքան անխնայ կ'հա-լածէր զիս ոճիրի գիշերը: Այդ թշուառականը կարծես դարանակալ կ'սպասէր պատուհանին տակ, երբ ես վերը սենեակին մէջ, գրկացս մէջ ուժգնակի սեղմելով Գոհարը, կ'աշխատէի հա-մոզել զինքը որ տեղի տայ, ու անոր յամառ գիմադրութեան և յիմար մերժման վրայ (ատրը-ճանակը հանելով) սա տարձանակով կ'ծակէի այն կուրծքը, որ կ'սպասնար ապաւէն չի տալ ինձ: Այն սոսկալի վայրկեանը չեմ կընար նկա-ռազրել հիմայ, յիշածս սա է միայն որ այդ պահուն արիւնս ամբողջ գլուխս խուժեց, ու քող մը աչքերուս վրայ իջաւ, ու ձեռքս անդի-մաղրելի ոյժի մը մղմամբ գործեց ոճիրը: Երբ գնդակի պայթիւնէն սթափեցայ, տեսայ ոտքե-րուս տակ խեղճ աղջիկը՝ նետահար աղաւնիի մը պէս պառկած: Կ'թախանձէր աղերսարկու շեշ-տով մը որ խնայեմ իր կեանքին, սակայն տ-ւաղ, շատ մւշ էր...: Երբ ալ ազատ էի հետա-պնդումէ, հետինեւ մազցեցայ բլուրը՝ ուր կ'զբա-

նուէր մեր երբեմնի կաթնավաճառին անակը: Մարդուկը՝ լաթերը հանած, կրակին մօտ պառկած էր. արթնցուցի զինքը և առանց երկար բարակի առաջարկեցի զնել իր գգեստները: Զարմացմամբ երես նայեցաւ, ձեռքս գրպանս տարի ու Գոհարը զնելու համար վրաս առած ոսկեներէն երկու հատը առջել նետեցի. վայրկեանին սակարկութիւնը վերջացած էր, ու ես ծըստառած էի այս գեղջկական տարագով: Շաբաթ մը ամբողջ լեռները թափառելէ վերջ, բազգս առջես հանեց մանկութեանս օրերուն մէկ բարեկամը որ գպրոցէն արտաքսուած էր գողութեան մը պատճառաւ: Արդարութեան ձեռքէն խուսափելու համար, որոշեցինք կաթնավաճառին ձեռամբ նամակ մը դրկել հօրս ու անկէ պահանջել հինգ հարիւր սոկի: Նամակը դրկուած է արդէն իր հասցէին և վայ է եկեր զլիսուն՝ եթէ այդ ագահ մարդը իր զաւկին փրկութեան համար ինայէ դրամը. այն ատեն... գիտեմ ես Ընկերքս: Երթամ, դեռ արել չ'ելած, տեղեկանալու թէ երկու ժամուան մէջ շահուած այն արիւնոտ 30000 սոկիներէն ինչ բաժին է մեզ յատկացուցած Վահէի հոչակաւոր բաթոօնը և եթէ, բացասական է պատասխանը, պատրաստուելու ոճիրներու երրորդին (Կ'մ'եկնի):

ՎԱՀԷ. — (ցուազ ուսին՝ ծայրէն տոպրակ մը եւ վզէն մախաղը կախուած ու գուլպաները տա-

փատին վրայ քաշած), քաղաքին մէջ, գործառեղոյ մը զրասեղանին առջե օրերով նստելու վարժուած մէկու մը համար, ինչ գժուար է եղեր այս լեռնային ճամբորզութիւնը: Մնունդի անբաւականութիւնը մէկ կողմէն, զործի անյաջութիւնը միւս կողմէն, ասոնց վրայ աւելցուը ճանապարհի յոզնութիւնը, ընտանիքի հոգն ալ և այն ատեն միայն կ'զգաս այն մարմնական ու հոգեկան ցաւտատանջ վիճակը՝ յորում կ'գտնուիմ ես այս պահուս: Ասոնցմէ մէկն իսկ պիտի բաւեր ընկճելու ամենէն կորովի մարդը, բայց մի վախնար, կրկնապատկէ դուն այդ ամենը և դարձեալ աննկուն պիտի գտնես այն մարդը՝ որ ընտանիքի տէր է: (չորս կողմ՞ը դիտելով) այս ինչ մութ ու լուակեաց անտառ է, Աստուած իմ! ուր ոչ արեւուն ճառագայթները կ'թափանցեն և ոչ ալ թոչնոց դայլայլը կ'լսուի. անոր համար արդեօք որ անոնք ալ զիտակ են իմ սրտի տիրութեան ու չեն ուզեր խոռովել իմ տառապեալ հոգիս! բայց, ոչ, ոչ, ճառագայթէ դուն արևն որ հրճուի հոգիս և գուք անտառներու զուարթ ընակվէք! Երգեցէք զլիսու վերև միանուագ որ սփոփուի սիրտս և ես՝ մօր մը անուշ օրօրին նման, ի լուր այդ հոգեպարար գեղգեղանց՝ հանգստացնեմ մի բիչ պարտասեալ մարմինս սա ծառին տակ: (Կ'եղթայ ծառին տակ ու զլուխը կոժղին կըթնցնելով կ'ընանայ):

**ՍՈՒԲԵՆ.** — (Գոլպաները տափատին վրայ քաշած, ժագէտը ձեռքը, թերթերու ծրաբ մը ուսին տակ, ներս կ'մտնէ յոզնած երեւոյթով, քեմին, առաջակողմը զբուած կոճղերէն մէկուն վըրայ նատելով) Դեռ դիմացի գիւղը համնելու համար բաւական քալելու եմ, (զիտին կրղմը դառնալով) Հայր! որչափ խոյս տաս Սուբէնէդ՝ անմիշտ քեզի պիտի հետեւի: Քիչ առաջ ճամբուս վրայ աղբեւրի մը մօս, հեռուէն՝ մարգոց ձայներ լսեցի, որչափ ուրախացայ կարծելով որ հայրս ալ անոնց մէջ կ'լինի, բայց երբ մօտեցայ, տեսայ որ անոնք օտարներ էին՝ մին տարիքոտ, մօրուսաւոր և սե գլխանոցով գեղջուկ մը, խոկ միւսը աւելի երիտասարդ՝ գողի երեսյթով ժանտատեսիլ մէկը: Տոպրակներով լեցուն դրամներ և դպրոցի վկայականի նմանող մեծագիր թուղթեր կ'բաժնէին մէջէրնին. ոչ ոսկիներէն և ոչ ալ այն գումաւոր թուղթերէն բաժին հանեցին ինձ. իմ բաժինս եղաւ միայն սա խաւաքարտէ (ցուցնելով) տոպրակը զոր անոնցմէ մէկը մէջինը պարզելով մացաներուն մէջ նետեց: Երբ անոնք հեռացան, մօտենալով՝ տոի պահարանը, թերթերս մէջը տեղաւորեցի և վախէս շատպելով հոս հասայ: Յոզնութիւնէս տակաւին վերջին թերթերը աչքէ չեմ անցուցած: (Թերթերէն մէկը քանալով կ'սկսի կարդալ) Աստուած իմ! այս ինչ անոելի վերնադիր է, «երբեակ մահեր, կամ վաշ-

նէի աղջկան Գոհարի սպահումը և մօր ու զաւկի աղէտալի վախճանը...» (Թերթը ձգելով եւ ծեռքը ծակտին տանելով) Վահ մայրիկո! վահ քուրիկս և վահ քեզի անուշիկ եղբայրս! չ'է, չ'է. անհաւասալի է: (Տեղէն ցատկելով ու հեռուն դիտելով) Հայր, հայր! ուր ես, ալ ուրքերուս վրայ ոյժ չի մնաց որ վազեմ համնիմ քեզի. (Ետեւը դարձած ատեն ծառին տակ մէկը կ'տեսնէ սլաղկած ու շուարած) ով է արգեօք այս անծանօթը. Եր ցուպէն գատելով մուրացիկ մ'ըլլալու է. մօտենամ, արթնցնեմ. թերես հայրս տեսած լինի: (Կ'մօտենայ եւ յանկարծ քացազանչելով) ոհ, հայրս է, հայրս! խեղճ հայր! քնացիր, քնացիր, հանգիստ՝ երբ տակաւին անգիտակ ես այն սարսափելի աղէտին որ խպառ պիտի հեռացնէ քունը աչքերէդ: (Գետնէն թերթը եւ թերթերու պահարանը կ'առնէ, թերթը կ'զրակնէ եւ պահարանը հօրը մախարին մէջ դնելով կ'երթայ կ'նսափ անոր քով՝ վրան կոթնելով):

**ՎԱՀԵ.** — (Կ'արթննայ եւ աշքերը շինելով) Պաւակու! (Համըուրելով զինքը) Գուն հոս! քունը բաղդ կ'բերէ, ըսեր ես, որքան ճիշտ խօսք! (աղղուն կոնակը շոյելով) Սուբէնս! խօսէ տեսնամ. մայրիկէն, Գոհարէն, Զաւէնէն, փոքրիկ ձագուկէս ինչ լուր ունիս. պատմէ՝ երբ և ինչպէս բաժնուեցար անոնցմէ և ինչ վիճակի մէջ թողուցիր զիրենք, խեղճերը անօդնական մնացին...

**ՍՈՒԻՐԵՆ.** — Անոնք՝ ալ անօգնական չ'են. առնո՞ք, ալ ասկէ վերջ վիշտ չունին, հայր! (կ'արտասուէ զլխիկոր):

**ՎԱՀԵ.** — (շփոթած. շլմորած) Սուրեն! ինչո՞ւ կուլաս տպաս! խելքդ թոռոցիր, ի՞նչ ըրիր. վեր առ գլուխով, խօսէ, արդեօք աժմարհը փոխուեցաւ ու մէկը բարեսրասութիւնը ունեցաւ անոնց օգնելու, արդեօք փրկարար ձեռք մը...

**ՍՈՒԻՐԵՆ.** — Այն! մարդասպան ձեռք մը... (թերթը ծոցէն հանելով ու հօրը նրկնցնելով) առ կարգա, հայրիկ պատմել կարելի չէ (դաշկինակով աչքերը կ'արթէ):

**ՎԱՀԵ.** — (անձկանօք թերթը կ'ըսանայ եւ վայրկեան մը մտքւն կարդալէ վերջ, բարձրածայն) «Երեակ մահեր! կամ վահէի աղջկան Գոհարի սպանումը և մօր ու զաւկի աղէտալի վախճանը... անօթութեան զ՞ն! (թերթը ծեռքին մէջ ծմոթելելով, յանկարծ ոտքի կ'ելլէ եւ վայրկեան մը ինշարի պէս աչքերը զետին յատելէ վերջ) Բայց այդ վահէն ես եմ, անմիջներ! այդ կի՞նը, իմ կինս է ու այդ միւս գոհարները իմ զաւկներս են. վահէ! (Գլխուն զարնելով) վահէ! վայ է եկեր զիմուլ! (Տեծկտալով կոպայ):

**ՍՈՒԻՐԵՆ.** — Հայր, հայր, Աստուծոյ սիրոյն...  
ՎԱՀԵ. — Այն Աստուծոյն չէ մի, սիրելիս, ու մեզի յաւէտ դժոխքին է միայն բաժանորդ դրեր, (թերթը ըսնալով, կ'շարունակէ բարձրա-

ձայն կարդալ) «Երէկ զիշեր ժամը երեքին մօտ, խահուէի ու շաքարի մեծանուն վաճառական աղնուաշուք Սերովքէ էֆէնտիի (կենալով ու զլուխը շարժելով) Աստուծացուցէք, սրիկաներ! աստուծացուցէք, (շարունակելով ընթեցումը) Սերովքէ էֆէնտիի զրագիր պը. Սրամին տան մէջ ահուելի ոճիր մը զործուեցաւ (աշերը կ'սրբէ) ըսորգներ կան թէկ որ ոճին հեղինակը Վահմափայլ (ընդհատելով) հոս ալ փայլեցար անիծեալ Սերոր: (շարունակելով) Սերովքէ էֆէնտիի զաւակը պը. Վահէն է, բայց այս վերապրումը բացարձակապէս չար լեզուներու արդիւնք է, անոր համար մասնաւորապէս՝ որ վսեմաշուք Սերովքէ էֆէնտի, իր տաղանդին շնորհիւ, վերջերս 30,000 ոսկի շահած ըլլալով, (ընդհատելով) տաղանդին շնորհիւ հէ, (Սոլքէնը շյելով) ասոր շնորհիւ, ասոր. (շարունակելով) իր մրցակիցները կ'աշխատին գէթ բարոյապէս ընկճել զինքը՝ տուարկելով որ իրը թէ վիրաւորեալը օրհասի վայրկեանին վահէի անունը տուած ըլլայ՝ իրը մարդասպան: Այս տուած՝ արշալոյսը գեռ չի ծագած, երեք տարաբախտ զոհերու մարմինները վայտէ մաշած դագաղի մը մէջ ամփոփուած ու հողին յահճնուեցան»:

**ՎԱՀԵ.** — (Հեծկլտալով եւ բարկութեամբ թերթը երկու ծեռքերուն մէջ լաւ մը ծմոթելէ վերջ զետին նետելով) Թող սկ հողն ալ ինայէիք տ-

հոնց ամշնչացեալ գիտակներուն, ով շնչառոր դարձներ! թող անոնք, ինչպէս արդէն բազգէ զրկուածներ էին, զրկուէին նաև գերեզմանի իրաւունքէն. զձեզ չ'ենթարկելու համար զիրենք թաղելու տարապարհակ աշխատութեան, թող թողնէիք որ անոնք փողոցին մէջ կեր ըլլային շուներու, կամ թող անոր սալայատակէն քար մը հանէիք ու փոս մը փորելով լեցունէիք անոնց գիտակները մէջը: (Սուրէնին դառնալով) Բայց Սուրէն! ուր է Զաւէնը՝ եղբայրդ. մի գուցէ այն ալ՝ տարաբաղդ Գոհարիս պէս այն շուն մարդուն՝ շուն զաւկին՝ վաչէի անիծեալ գնդակին զոհ զացած լինի:

**ՍՈՒՐԷՆ.**—Հայրիկ! ես Զաւէնէն բնաւ տեղեկութիւն չունիմ:

**ՎԱՀԵ.**—Բայց Սուրէն! Զաւէնը ամեն ժամանակէ աւելի հիմայ պէտք է (տիրութեամթ առջելը կ'նայի):

**ՍՈՒՐԷՆ.**—(Հօրը մօտենալով) Հայրիկ! կ'եր թամ կ'գանամ ես զայն:

**ՎԱՀԵ.**—Ուր տեղ զաւակս:

**ՍՈՒՐԷՆ.**—Ուր տեղ որ Աստուած ինձ ու ուշնորդէ, հայրիկ:

**ՎԱՀԵ.**—(Յառաջանայով ու Սուրէնը զրկելով) Գնա, հոգւոյս գանձը, Աստուած ձեզի օգնական ու ապաւէն ըլլայ:

**ՍՈՒՐԷՆ.**—(Կ'մ'եկնի):

**ՎԱՀԵ.**—(Առանձին) Մարդ մը՝ որուն մէջ սիրով ալ իղձ չունի, մարդ մը՝ որուն մէջ կամքը ալ որ ևէ նպատակ չունի, մարդ մը վերջապէս՝ որ չ'ուզէր կամ չի կրնար այլիս օգտակար ըլլալի իր նմանեաց. այդ մարդը՝ չ'զիտեմ իրաւունք ունի ասպեկու այս աշխարհի մէջ և բեռ ըլլալու մարդկային ընկերութեան: (Ներսէն գէնքերու շաշին մը եւ աղմկալից ոտնածայներ կ'լսուին):

**ՎԱՀԵ.**—(Սարսափած շտապաւ մախաղը եւ ցուպը կ'առնէ եւ մ'եկնելու պատրաստուելով) Երթամ, հեռանամ շտապավ այս տիսուր անտառէն՝ որ արդէն աղէսներու սկ գոյժի մը արձագանքով մի է, որ թերեւ տեկի չարագուշակ լինի (արաքաքայլ մ'եկնելու պահուն, դրան առջեւ զինեալ ոստիկան մը եւ երկու ժանտառմեր կ'ձերբակալեն զինքը եւ տմարդիօրէն ետ կ'մ'ղեն. անդին ժանտառմերէն մէկը ճամբան ձերբակալուած եւ ետ ըերտած Սուրէնի ձեռքէն ըռնելով եւ ուժով մը դարձնելով՝ խոժոռ նայուածքով մը զինքը թեմին վրայ անկին մը կ'նետէ):

**ՍՈՒՐԵՆ.**—Թշուաւական! ուր կ'երթայիր այսպէս շտապաւ՝ տառնց անցագրի: Միթէ արդարութիւնը այնքան կոյը կարծեցիր որ զքեզ չի տեսնար կամ այնքան երկշոտ որ մինչեւ հոս չի կարողանար գալ: Արդարութեան ձեռքը (Ժեռը ըս ուժով մը վահէին ոստին վրայ իջեցնելով)

երկար, ահեղ և զօրաւոր է, ինչպէս փորձը տեսար:

**ՄՈՒԻՐԱԾ.**—(Հօրը մօտենալ ուզելով Եւ ժանտառմներէն մէկուն կողմէ արգիլութիւն) Հայր! Ի՞նչ է պատահածը, այս ինչ ախուր անտեխնկալ է:

**ՎԱՀԵ.**—Սուրէն, աղաս, ինչու ետ դարձուցին քեզի, արդեօք սխալ անդեկութիւն մը տըրուած է մեր մասին կամ զմեղ ուրիշներուն հետ կ'շփոթեն:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Ձեղ տեսնամ անդիտանալ ձեւցուցէք, կեղծել յանդգնեցէք: (Խօսքը Վահէին ուղղելով) Գործի սկսինք սակայն, անունդ Բ'նչ է, պարոն:

**ՎԱՀԵ.**—Վահէ:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Սբհեստդ:

**ՎԱՀԵ.**—Լրագրի ցրուիչութիւն:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Սնտառին մէջ ցրուիչութիւն! Կերեի ալ քաղաքը մարդ չէ մնացեր թերթ կարդալու, կամ լեռան դաղանները աւելի ընթերցաւէր են, քան քաղաքի բնակիչները:

**ՎԱՀԵ.**—Տխուր փորձը այդպէս ցուցուցէք է գժրաղաւար:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Լոէ, անպիտան և ըսէ թէ երեկ զիշեր մէր էիր:

**ՎԱՀԵ.**—Հոռայ այս անտառին մէջ:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Սուանձին:

**ՎԱՀԵ.**—Սուանձին իմ վշտերուն հետ:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Եյս աղադ ալ հետդ էր:  
ՎԱՀԵ.—Ռչ:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Հասլա մէր էր:

**ՎԱՀԵ.**—Իրաւը ըսելու համար չ'գիտեմ:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Հասկցնեցաւ, հասկցնեցաւ: Քաղաքը գողութիւն մը պատահեր է, իմացար:

**ՎԱՀԵ.**—Երբէք:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Խահուէի և շաքարի ծանօթ վաճառական Սերոբ աղայի դրամարկղը խորտակուեր է, մէջէն հազարներով ոսկիներ և խոշոր պահարանով մ'ալ մեծաքանակ արժեթղթեր վերցուէր են: Գողը կամ գողերը սպաններ են նաև Սերոբ աղայի գոնապահը:

**ՎԱՀԵ.**—(Զարմացմասթ) Սերոբ աղայի:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Ինչու զարմացար:

**ՎԱՀԵ.**—Անոր համար՝ որ այդ մարդը իմ հին բաթօօնս եղած է և որուն քով տասը տարիներ ծառայած եմ ես:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Հիմա ալ հան ես:

**ՎԱՀԵ.**—Ռչ:

**ՄՈՒԻՐԱԾ.**—Ինչու ելար:

**ՎԱՀԵ.**—(Մտածիլոտ) Որովհեակ, արտաքսեց զիս:

**ՄՈՒԻՐԱԾ.**—(ըմծիծաղով մը) Կերեկի դուն ալ բարկանալով, այս ձեռվ ուզեցիր վրէժդ առնել հէ: Մեղսակիցներ ունէիր, շուտ ըսէ: ծանրացուցիչ պարագաները ալ շատ եղան՝ ձեռքերդ

սոքերդ կապելու աստիճան:

**ՎԱՀԵ.** — Կ'երազէք, ի՞նչ կ'ընէք. միթէ միմեղը մեղսակից կունենա՞յ:

**ՄՈՒՐԱՏ.** — Եսէ ալ, գող անսպիտան: (Խօսքը ժանտարիներուն ուղղելով) Շուտ խուզաբեցիք սա թշուառականին վրան գլուխը ու տուէք ի՞նչ սա գետնի տոպարակը ու մախազը որ ևս ալ անոնք աչքէ անցունեմ: (Ժանտառմնեցը մախազը ու տոպարակը տալէ վերջ, կ'սկսին վահէին վրան գլուխը խուզաբել, իսկ աստին Մուրատ մախաղէն խոշոր պահարանը կ'հանէ անոր մէջ թերթերը դուրս կ'թափէ եւ գլուխը շարժելով) Այս խոշոր պահարանը մւրկէ առիր, կ'երեխ մէջ չամիչները անտառի կապիկներուն բաժնեցիր ու պահարանն ալ քեզի պահեցիր որ թերթերդ մէջ դնես հէ: Ծօ! հասակիդ, տարիքիդ նայէ անզամ մը, մը ցրուիչը պահարանով թերթ ծախելու երեխ: (Բարկութեամբ) Բսէ, շուտ, մւրկէ առիր այս տոպարակը՝ որ գլուխդ պիտի անցունեմ հիմայ:

**ՎԱՀԵ.** — (ապշած առջեւը կ'նայի):

**ՄՈՒՐԱՏ.** — Խօսէ, բացատրութիւն տուր՝ ալ ուրանալը անօգուտ է:

**ՎԱՀԵ.** — (Սուրէնին ձայնելով) Սուրէն...

**ՄՈՒՐԱՏ.** — (Հօրը մօտենալ ուզելով) Հայրիկ ևս ատիկայ...

**ՄՈՒՐԱՏ.** — Լոեցէք, հերիք է ալ բրած մի մսութիւննիդ: (Չեռքի պահարանը շարժած ա-

տեն, մէջէն ճերմակ երկար թղթի կտոր մը գետին կիյնայ զոր հետազոգութեամբ վեր առնելով բարձրաձայն կ'կարդայ):

**40 ՐՈՒՄԷԼԻ** երկաթուղոյ արժեթուղթ:

**60 ԵԳԻՎՈՏԱԿԱՆ** գոէտի ֆօնսիէ:

**30 ՓՐԱՆՍՈՏԱԿԱՆ** » »

**10 ՓՐԱՆՍՈՏԱԿԱՆ** վիլ տը բառի:

Քեզ տեսնամ, ալ լրբութիւնդ այնքան յառաջ տար որ ասոնք ալ ուրանաս, ասոր կ'ըսեն տոպարակով մարդ որսալ կամ գողը բռնել՝ ձեռքը տոպարակին մէջ: Շուտ խոստովանէ, որ ծակը թխմեցիր ասոր մէջիները կամ որո՞ւ հետ բաժնեցիր զանոնք:

**ՎԱՀԵ.** — (Մեկուսի) Աստուած իմ, գուն օգնէ ինձ, կ'բաւեն ալ քաշածներս. աւելորդ էր արդէն այս սկ ամբաստանութիւնը՝ ընկճելու համար մարդ մը որ արդէն ընկճուած է, որ կ'երկի՝ ալ քաւութեան նոխազ մէջ աշխարհի ամէն ոճիներուն: Այս, Սերոր աղա! թէպէտ վաղ կամ անսպան արդարութիւնը տեղը գնաց, բայց Վահեի ալ գլխուն վրայ մազ չի մնաց:

**ՄՈՒՐԱՏ.** — Ի՞նչ կ'մոլտաս հոտ, ծուզակը ինկած վագրի մը պէս: Այդ նենզաւոր աչքերդ բաւական են արդէն մատնելու քու մէջդ Սերոր աղայի աւագակը, լեռներու՝ յելուզակը: (Ժանտառմներուն դասնալով) Շուտ մօտեցէք, տղաք. սա սրիկային ձեռքերը ետել կապեցէք և ձեր

սուրերը ի պատիւ իր քաջագործութեանց ամպր  
հովանի ընելով անոր գլխուն վրայ, ասանինք յաղ-  
թանակաւ յանձնելու այս մարդ-գաղանը արդա-  
րութեան ձեռքը: (Ժանտառմները Վահէի վրայ  
յարձակելով՝ ծեռքերը ետելը կ'կապեն ուժզնակի  
եւ սուրերնին մերկացուցած՝ անոր զիսուն վրայ  
ձօնեցնելով տանելու կ'պատրաստովին):

**ՎԱՀԵ.** — (Ճնրադրած՝ աշքերը երկինք յա-  
ռած) Տէր! շատ աւելի երկար և փշալից եղաւ  
իմ չարչարանցս գողգոթան քան այն՝ որուն  
վրայ խաչուեցար դուն, խաչը մեզի թողով:  
(Գլուխը հակելէ վերջ, վերստին քարձրացնելով)  
Ինչ որ դուն անօրինեցիր, Աստուած! մահկանա-  
ցուացս անկ չէ մեկնել: (Ժանտառմները քաշ-  
քշելով կ'սկսին տանիլ Վահէն):

**ՍՈՒՐԵՆ.** — (Ետելէն վազելով եւ արտասուա-  
լիր աչօք բղանցքներուն վարելով) Հայր... հայր,...

Վարագոյք

## Ե. ԱՐԱՐ.

Զորբորդ Տեսարանէն վերջ տասը տարի կ'անցնի.

(Տեսարանը կ'ներկայացնէ մթին բանտ մը, ցեղունէն  
աղօտ կանթեղ մը կախուած եւ անկիմը լայն նստա-  
րան մը):

**ՎԱՀԵ.** — (Կմախք դարձած, ալիսառն մօրու-  
թով բանտի շա սիկ մը հազար, շղթայակապ՝  
նստարանին վրայ կքած) բանտի սկ օրերը շատ  
աւելի զառն պիտի ըլլային՝ եթէ Աստուած, այս  
խոնաւ խցիկին մէջ տարիներով ապըելու դատա-  
պարտուած մարդուն տուած չըլլար ճակատագրի  
այն ակամայ համակերպումը որ օրհասականին  
իսկ յոյսի ցոլքը կ'ներշնէ: Խլուրդի մը պէս  
գետնին տակը, չղջիկի մը պէս մութին մէջ տպ-  
րող մարդը, ոչ թէ կ'ապրի ամեն օր այլ կ'մեռ-  
նի ամեն ժամ: Ո՛վ մարդկային անիծեալ սե-  
րունդ! հազար անդամ նախընտրելի էր որ զմեզ  
փոխանակ գետնին տակը ապրեցնելու, այդ մի-  
ենոյն գետնին վրայ գլխատէիք: Հազար ու բիւր  
անդամ լաւագոյն էր որ անօթի սատկեցունէիք

զմեղ քան թէ հանտպազօր տայիք մեղ այն միակ սկ խմոր հացը որ ձեր ամեն գործերուն ու մտածութերուն պէս տղմաթաթաւ ու չարազեցիկ է: Եւ դուք (ձայնը կ'ըարձրացնէ ու սողոսկելով դէպ ի բեմ՝ կ'յառաջանայ) ով սկ երես դատաւորներ և ով անմիտ օրէնսդէտներ! Թքեր եմ ես ձեր հանճարին ալ օրէնքներուն ալ վրան՝ քանի որ այդ հանճարին արտադրութիւնները ու այդ օրէնքին տրամադրութիւնները ուրիշ բանի չեն ծառայեր բայց եթէ ինձ պէս անմեղներ գատապարտելու: Եթէ ձեր գաճաճ իմացականութեամբ անկարող էք ագիէ աւելին ընելու, կամ պատուցէք ձեր այժմեայ օրէնքի մատեանները և կամ ազատ ձգեցէք անիբաւողն ալ, անիբաւեան ալ որ իրենք պատժեն յանճաւորը ու իրենց ուղած ձևով ի գործ դնեն այն ճշմարիտ արդարութիւնը որ պէտք չունի որևէ ձեականութեան: Քանզի, ձեր արդարութիւնը, գատաւորներ! յաճախ ուրիշ բան չ'է, բայց եթէ՝ նիւթին դէմ անթափանց փիլիսոփայութիւն մը, մութին ու անծանոթին դէմ անօդուտ մաքառում մը, ամբաստանեալին կեանքին ու հոգեկան վիճակին հանդէպ կատարեալ աղիտութիւն մը, ապացոյցներու անհոդ ու հարեանցի քննութիւն մը, կասկածեի բարոյական ու անամօթ սուտ ունեցող մարդկանց սխալ ու կեղծ վկայութիւնը, ու ինչ որ ամենէ դատապարտելին է պաշտպան փաստա-

բաններու բացառիկ տաղանդը կամ մանաւանդ այն շանթարձակ գատասացութիւնը որ հաւասար կարողութիւն չի գտնելով զիմացը, կ'յաղթանակէ աւազ, ի վսաս և ի վտանգ անմեղին: Բայց, ալ բ'նչի կ'ծառայեն այս տրատուն ջները՝ երբ պատիմը մեծաւ մասամբ կրուած է արդէն և ալ սպառած են (կութծքը բանալով) այս ջախջախուած ոսկրէ վանդակին տակ Վահէի թոքերը (կ'հազայ եւ դաշկինակը բերած տանելիէ վերջ՝ վրան արեան ըիծ մը նշմարելով) դարձեալ միենոյն արիւնը... Աստուած իմ! որ սակայն չպիտի սոսկացնէր զիս՝ եթէ սկ բաղդս միջոցը տար գոնէ վայրկեան մը զրկացս մէջ սեղմելու Սուրէնս, Զաւէնս: (Յուսահատ զլուխը շարժելով) Աշխէն... Գոհար... ալ մոռցայ ես զձեզ՝ եթէ հնար է, բայց մոռնալ, չի կարօնալ այն զոյդ մը կարիճները որ ամին բովէ աչքիս առջնեն են, այդ... անկարելի է, անկարելի: Ո՞վ Աստուած! հըաշը մ'ալ աղքատին համար գործէ ու քակէ վար տո սա պատերը ցուցունելու համար ինձ զոնէ բովէ մը զաւակներս... Փոյթ չ'է թէ յետոյ այդ պատերու քարերը կլուխ թափես ու անսնցմալ գերեզման շինես ինձ: Եւ եթէ անսնք մեռած են, ալ մի տանչէր զիս, շնւտ առ իմ ալ հոգիս, շնւտ, շնւտ... (հեծկլուալով կ'ուլայ եւ կերթայ ձեռքը ծնօտին նստարանին վրայ կ'կըի):

ԿԱՐՕ.—(Վայրկեան մը անխօս զինք ոիտելէ

վերջ) Ի՞նչ է այդ վիճակը Վահե! Էլ, արխացիր,  
փարատէ կասկածներով, Աստուած ողորմած է,  
տասը տարի համբերով մարդը հինգ տարի ալ  
կընայ համբերել. դուն, ալ եկած օրերուդ ա-  
ռողջութիւնը չունիս, խնայէ քեզի՝ քանի որ  
զաւակներ ունիմ կ'ըսես: Եթէ պաշտօնիս մէջ  
իբր բանտապահ միայն վարուէի, աւելորդ կ'նկա-  
տէի այս խրատները, բայց դիտես որ առջի օ-  
րէն քեզի հանդէպ անկեղծ արգահատանք մը  
ու բացառիկ համակրանք մը ունեցած եմ. ատոր  
համար՝ հակառակ օրէնքի խստութեանց ամեն  
թոյառութիւն ըրած եմ այդ կերպով գոնէ  
մի քիչ մեղմացնելու բանտի կեանքիդ դառնու-  
թիւնները:

ՎԱՀԵ.—Սիրելիդ իմ Կարօ! այդ անկեղծ  
զգացմանդ համար անհունապէս երախտապարտ  
եմ քեզ:

ԿԱՐՈ.—Երախտիքի պէտք չի կայ, Վահե!  
լոկ պարտք մ'է կատարածս: Ի՞նչպէս վիճակը ալ  
կ'ցուցնէ, անցեալ ձմեռէ իվեր կուրծքդ դգա-  
ւապէս տկարացած և թեթև հազդ ալ դժբաղդա-  
բար տեական գոյն մ'առածէ. անհրաժեշտ է  
ուրեմն որ գոնէ քանի մը օրուան համար՝ փո-  
խադրուիս պետական հիւանդանոցը: Թէպէտ  
դիւրին չ'է յաջողիլը, բայց անկարելի ալ չ'է:  
ՎԱՀԵ.—Սրբեօք բանտի տեսչին աղերսա-  
գիր մը տայինք..

ԿԱՐՈ.—Ոչ, այդ միջոցը ընդհակառակն  
կ'ոժուարացնէ գործը. իմ կարծեօք ամեն ինչ  
քննիչի բարեացակամութիւնէն կախում ունի:

ՎԱՀԵ.—Այդ բարիքն ալ քեզմէ կ'սպասեմ  
սիրելի բարեկամու!

ԿԱՐՈ.—Վստահ եղիր, Վահե! սիրով պիտի  
ընեմ ամէն ձեռնարկ և անկասկած պիտի յա-  
ջողիմ. քանի բաղտէդ այս օրեր քաղաքին մէջ  
զթութեան ընդհանուր հոսանք մը սկսած է գո-  
յանալ դէպ ի թշուառութիւնը: Երիտասարդ ա-  
նուանի ջութակահար մը՝ որ աշխարհ հիացու-  
ցած է իր ճպուախն ու ձկուն մասներուն շնոր-  
հիւ, յառաջիկայ շաբաթ գիշերուան համար ի  
նպաստ բանտարկելոց մեծ նուագահանդէս մը  
սարքած է, որուն հասոյթը մինչև 200 սոկի  
կ'զուշակուի: Կյուռասմ թէ ծանօթներուս ոջակ-  
ցութեամբ պիտի կարողանամ քննիչի հրամանաւ  
բժշկապետը հոս բերել տալ: Անոր երկառող մէկ  
տեղեկագիրը պիտի նպաստէ մեր ձեռնարկին  
իրագործան: Ի՞նչ կըսես, Վահե! այս միջոցը  
լաւ չէ:

ՎԱՀԵ.—Լաւագոյն իսկ Կարօ! միայն թէ  
յաջողէր...

ԿԱՐՈ.—Կյաջողի Վահե! յոյսդ մի կտրէր  
Աստուծմէ... Կարօ գիւրաւ գործի չի ձեռ-  
նարկէր, բայց երբ ձեռնարկէ, պէտք է յաջո-  
ղութեամբ պսակուի ան. Եթամբ ուրեմն Ժամ

առաջ գործելու. (կ'մեկնի):

**ՎԱՀԵ.** — (Երեւակայութեանց մէջ խորասուգութ) Գնա, անձնուէր Կարօ! պաշտօնիդ ու բարեկամիդ հաւասարիմ պահապահ! կեանքի վերջալոյսին մօտեցող գասապարտեալի մը հանդէպ ըրած այս զոհողութիւնդ՝ յաւէտ սննմոռանալի պիտի մնայ ինձ: Հո՞յ այս տաժանքի քարանցաւին մէջ ուր թէպէտ ամեն ինչ աղաստ ու հեղցուցիչ է, մթնոլորտն ալ, շրջապատն ալ. բայց գոնիչ անոր կամ արևերուն տակ կ'բարտի՛, կարօի նման հրեշտակախիպ էտիի մը ոսկի սիրար: Իսկ գուբոր՝ մաքուր՝ ու ջինջ երկնքին, փայտուն ու լուսաշող արեւոն տակ, ցաւալի է լոսեվ որ ամեն ինչ տիզմ ու ճահիճ, նենոյ ու կեղծիք պարանքու կախարդանք է: Իսկ կեանքր՝ ոյն սկ օրէն ի վեր՝ որ փողոցը եզու ինտիլրատոս ալ խոսի կեանք մ'է. գետնի վրայ որոնտասցած և գլուխը ամպերը ցցած կաղամախիին պէս որ մահաշունչ սպասման երեսյթով մը իր անապատացեալ ճիւղերը կ'կարկառէ դէպի այդ բարձրութիւնները՝ հոն անցաւոր ցողեր ծծելու ու կեանքի ճարակը սահանալու համար: Բայց ով Աստուած, ալ տակէ վերջ, ոչ բարձրացում կուղեմ ես իմ վիճակի և ոչ ալ բարելաւում իմ քայշքայեալ կեանքի. ես կուղեմ միտին այն՝ որ դուն չնորհես ինձ ապրիլ եեթ այն վայրկեանը՝ ուր հայր մը երջանկութիւնը ունենայ ողջագուրելու

իր զաւակները... Սուրէնը, Զաւէնը... բայց չ'գիտեմ ինչու ամեն անգամ որ ի յուշ այդ պաշտելի անուններուն, աչքիս առջե կ'պատկերացնեմ անոնց անուշ դէմքերը, չարագուշակ մտածում մը կ'պաշարէ միտքս ու ակամայ կ'փղձկի սիրաս որ աւաղ ընդ հուզ պիտի գաղքի բարախելէ (կուրայ, զլուխը յանկարծ բարձրացնելով). ոչ, վահէ! մինչեւ որ (սրտին զարնելով) անոր բարախիւնը դադրի, մինչեւ որ (ընզկերակը ցուցնելով) սա երակացդ մէջի տրիւնը սատի, կորով պէտք է քեզի, յուսուլ պէտք է քեզի: Վայ պիտի զայ զլիսուզ, վահէ! եթէ միակ յօյուղ ու ի դերեւ եղէ, եթէ կարօ չի բերէ տւեսաբեր լուրը: ԿԱՐՕ և ԲԺԻՇԿՐ ներս կ'մտնեն, վերջնն եւկաի դէպի հիւանդը յառաջանալ:

**ԿԱՐՕ.** — (քժշկին ուղղելով խօսքը եւ վահէն ցուցնելով) Ահա այն տորոբաղդ բանտարկեալը, որուն համար աղնուաթիւնը ունեցաք հոս գալու և որ պէտք ունի գիտութեան և խնամոց:

**ԲԺԻՇԿՐ.** — (հիւանդը նստարանին վրայ պահեցնելէ, բազկերակը ու կուրծքը զննելէ վերը) Շունչ առ մի քիչ և հազա, կ'բաւէ՝ ալ հանգըստացիր, լսեղճ ծերունի!:

**ՎԱՀԵ.** — (ծայր աստիճան յուզուած զետինը կնստի զլուխը նստարանին կըթնցուցած ու անյազարար բժիշկը կ'փիտէ):

**ԲԺԻՇԿՐ.** — (Վահէի քովէն հեռանալով եւ

Կարօի դառնալով) Օրէնքի գատապարտեալը դըժ-  
բախաբար գատապարտւած է զիսութեան կող-  
մէ որ: Այսու հանգերձ պիտի տեղեկագրեմ բան-  
տի տեսչին որ քիչ մ'ատենուան համար հիւան-  
դանոցս զրկէ զինքն:

**ԿԱՐՈ.**—Բարի եղէք, կաղաչեմ, ոլրն, բժշկա-  
պետ! փութացնելու ձեր տեղեկագիրը, քանզի  
հիւանդի մը ցաւը ամոքելը ու թշուասի մը տա-  
ռապանքը մեղմացնելը Աստուածանոյ մի գործ  
է որ յատուկ է միմիայն ձեզի պէս առաքինի և  
հագուագիւտ անձանց:

**ԲԺԻՇԿԻ.**—Թշուասի մը հանդէս պարտա-  
կանութեան մը նուիրականութիւնը կ'հասկնամ՝  
բայց չեմ հասկնար թէ ինչո՞ւ այդ պարտակա-  
նութեան կատարումը մի առանձնայատկութիւն  
նկատուի անոր համար մահաւանդ որ այս ախ-  
տաժէտ մարդկութեան ծառայելու ամենավսեմ  
պաշտօնը ունի և այդպէս այ ուխտած է: (Դա-  
հէի մօսենալով ու ծեռքովը մ'եղմ'իւ անոր ուսւ  
ծեծելով) Յաեսութիւն, բարի ծերունի, անմեղ  
մ'ըլլաս կամ ոչ, մարդ կ'արգահատի վրադ՝ որ-  
պէս թշուասութեան պատկերի մը որ կ'մագնի-  
սէ անոր ամբողջ էութիւնը ու կ'արիւնէ ամե-  
նէն անգայ սիրան իսկ: (Կմ'եկնի, կարօ անոր  
կ'հետեւի):

**ՎԱՀԵ.**— (մազնիսուած, շփուծած՝ մինչեւ  
դուռը անոնց հետեւելով եւ իսուքը այն կողմ'

ուղղելով) Կարօ, այդ մարդը, այդ ի՞նչ անուշ  
ու զբաւիչ դէմք էր. վհուկ մ'էր, ինչ էր, ցաւը  
կուրծքէս հանելով սրախս մէջ զետեղեց, իր հո-  
գիէն բան մը անջատելով հոգւոյս մէջ ներմու-  
ծեց: Երբ ձեռքս իր ձեռքին մէջ տուաւ և զլու-  
իը կուրծքիս հպեց, զգացման այն հեղեղը, ելեք-  
տրացման այն հոսանուալը՝ որ այդ վայրկենին  
խուժեց երակացս մէջ, չի կայ մարդկային որ և  
է բառ որ կարող ըլլայ արտայայտել զայն,  
(կուրծքը բանալով) քիչ առաջ հոս հանգչող այդ  
հրաշագործ զլխուն դրօշմը, ալ չի սրբուիր աս-  
կէ եթէ սրբապիղծ ձեռքեր աշխարհի ամենէն  
ուուր գործիքներով իսկ ուզեն քերել, քերթել  
զայն: Անոր հետքը բնաջինջ ընելու համար մէկ  
միջոց միայն կայ, տասն և հինգ տարուան բան-  
տարկութեան գատապարտուած վահէի այս հայ-  
րական կուրծքը պատսելով բզկտելով, տասն և  
հինգ կտորներու վերածել և անոնց ամեն մէկը նե-  
տել վայրագ մարդկութեան երեսին... Կարօ, անձ-  
նուէր Կարօ! իսէր Աստուծոյ, փութացնել տուր  
այդ տեղեկագիրը որ զիսեմ թէպէտ անողոք  
մահավճիռս պիտի ըլլայ՝ բանալ գերեզմանի վե-  
րածելու, բայց դոնէ ատով Աստուծային Ար-  
դարութիւնը սրբագրած կ'ըլլայ, այն անիրաւ  
վճիռը զոր անխիղճ գատաւորներ արձակեցին  
անմեղի մը երեսին: Իսկ եթէ Կարօ! իմ սկ բաղ-  
զէս չի յաջողիս դուն ձեռք բերելու այդ պատ-

գամաղիլը, այն ատեն իրը կ օրհասականի վերջին ըղձանք, մէկ բան միայն կ'խնդրեմ քեզմէ, երթալ թախանձել այդ ազնուասիրտ մարդուն ուր գայ այն միենոյն ձեռքով փակելու երկրի վրայ թշուասութիւնը մարմնաւորող վահէի աչքերը՝ որք արդէն վարժ են մութի ալ՝ արտասութի ալ... (հեծկլտալով կուլայ):

Վարագոյ.

## Զ. Ա Ր Ա Ր

(Տեսարանը կ'սերկայացնէ հիւանդանոցի մը մէջ բժըշկապետին սենեակը՝ իրեն յատուկ կաղմածքով, պատէն խոշոր squelette մը կախուած, գրասնկանին վրայ բըշշկական զործիքներ և շիշերով զեղեր, համի կողմէն դուռ մը):

**ԵԵԽՈՆ.**—(Գլուխնշանին առջեւնատած) Կեսմարի բնուը թերես այնչափ գժուար չ'ե տանիլը՝ որշափ թափանցելը ոնոր խորհրդաւոր զազանութեան, Մարդկային իմացականութիւնը կ'իրի շտու անգամ հանչ ուր բնական զզացու մը կամ երկու անձանօթներու զզացովութեանց վիխագարձ մազնիսումը ճրաշըներ կ'զործէ: Դիսութիւնը տակաւին լուծած չ'է գազանիքները այն բակմազան երկոյթներուն որք սովորյն տեսունելի ու արտայայափէ են, ճիշտ այն մանրէին նման՝ որ թէպէտ քիմիագէտին մանրադէտին տակ յստակ կ'որոշուի, բայց որուն ծագումը ու զարմանը անձանօթ կ'մնան իրեն: (Ոտքի կ'ելէ) միմնոյն տպաւորութիւնը ունեցայ երեկ՝ բանտին մէջ այցելած ատեն այն խեղճ ծերուուոյն ուր հոգեբանական մի արտակարգ զբութեան մասնեց ամբողջ էութիւնու: Ինձ այնպէս կ'թուէր

թէ անոր վրայ կ'սշմարէի ես, դիմագծերու այնքան յատկանշական մի նմանողութիւն որ կտւկածել կուտար ինձ թէ հայրս տակաւին կ'ապրի... կարծես սիրաս կ'թելադրէր ինձ տատուտածալաշտ համբոյր մը զրօշմելու այն կմախային ձեռքին վրայ զոր իմինիս մէջ բանած էի իր ճակատագիրը որոշելու համար: Հայր! գերեզմանիդ մէջէն ներէ ինձ եթէ զգայախարութիւնը կ'ունենամ քրքրելու հողին տակ արգէն փտած ոսկերոտիքդ: Յիշատակդ յաւէրժ օրհնեալ ըլլայ, ով պատուական մարդ որ մինչև վերջը սուրբի մը համբերութեամբ տառապեցար՝ անձնուրացութեանդ օրինակով սրբացնելով այն անունը, զոր ժառանդ թողիր ինձ միակ յաջորդիդ: Դեռ այսօրուան պէս աչքիս առջին է գտարանի այն ու վանդակորմը ուր մացուցին զքեզ և ուր հակառակ նախագահին կրկնակի հարցմանց լոեցիր դուն այն թղթէ պահարանին գոյութեան մասին զոր սակայն անկասկած զիտէիր թէ ես դրած էի մախաղիդ մէջ: Այն, հայր! լոեցիր դուն, թշուասութեան հետ տառքինութիւնն ալ մարմնացնելով, կցորդ չ'ընելու համար զիս այն առեղծուածային ոճրին զոր կեանքիդ զնով քաւեցիր՝ միմիայն անոր համար որ զաւակդ չի մատնես: Հայր! չպիտի մոռնամ երբէք այն չարաղէտ օրը՝ որ հազիւ բանտարկութեանէդ տարի մը վերջն էր, երբ բանտար-

նը անկարեկիր շեշտով մը համաճարակի մը դոհներթալիդ գուժեց ինձ: Ա՛լ այդ օրէն, արցունքը տչքս, սուզը սիրտա՞նետուեցայ կեանքի պայքարին մէջ, հոն կտմ ոչնչանալու և կամ գոնէ օր մը փառքի գափնին խելու համար: Առ այս, վճռական քայլը չ'առած, նախ անունս փոխեցի, Սուրէնը՝ Լևոնի վերածեցի՝ այն միակ պատճառու որ ալ ոճրագործի գաւակ էի... (տեղը կ'նստի) սակայն, բարի ծերունին ուշացաւ.... մի գուցէ անողոք մահը արգէն տապալած ըլլայ զայն:

**ԽԾԶՕ.** — Պըն. բժշկապետ, ժամատարմները ծերունի հիւանդ մը բերին, ձեր հրամաններուն կ'սպասեն, կուզէք որ...

Լեհոն (ցնցուելով) ուզելին ալ աւելորդ է, կենալն ալ, խօսիլն ալ. շնւտ ներս բերէք (Խաչօկմելնի, իսկ Լետն զլուխը երկու ձեռքերուն մէջ առած զբասեղանին առջեւ մտախոհ կ'պալաէ)

(Վահէ շղթայազերծ, երկու կողմը ժանտառներով, կմախացած երեսյլով ցուպին յենած յամշաբայլ ներս կմտնէ հազարվ եւ կերծայ բժշկապերին զբասեղանին կրծնելով կ'կանգնի, աչքերը զետին յառած. ժանտառները անոր խիստ մօտը տին յառած. ժանտառների անոր խիստ մօտ կրաշուի): Կմնան, իսկ Խաչօ զբան մօտ անկին մը կրաշուի:

Լեհոն. — (յանկարծ ոտքի ելլելով եւ խօսքը ժանտառներուն ուղղելով) մեկնեցէք պարսններ! հոս ալ ես ձեր ներկայութիւնը աւելորդ է, յետոյ կ'ուզաք ձեր տւանդը ստանալու, եթէ մին-

չե այն տաեն, Աստուածային արդարութիւնը  
արդէն յաղթանակած չ'ըլլայ... (ժանտառմներէն  
մէկը յառաջանալով եւ ծոցէն քանտարկեալը  
յանձնած ըլլալու թուղթը նեթկայացնելով, բժըշ-  
կապետին սարրազրել կուտայ եւ զրպանելով ու  
ընկերոջ նշան ընելով կ'մնենին):

**ԼԵՒՈՆ.**—Խաչօ! աթոռ մը բեր հիւանդին և  
հստեցուր զինքը. (Խաչօ հրամանը իսկոյն կ'կա-  
տարէ եւ վահէի ետելով կ'կանգնի):

**ԼԵՒՈՆ.**—(Խօսքը հիւանդին ուղղելով եւ փըղ-  
ծկեալ սրտու) Բարի ծերունի! յանցաւորի մը  
պէս մի կենար գիմացս այդպէս տիրամած. վեր  
առ գլուխու. վեր... տես բոլորափագ. ալ հոռ՝ ոչ  
բանտի ոհ պատերը կան վրադ ճնշող և ոչ ալ  
ծանրակիր շղթաներ զքեզ կաշկանդող. հոս, բաղ-  
դի անկեալին միխթարական բոյնը, իսկ բանտի  
դատապարտեալին ասպնջական տունն է:

**ՎԱՀԵ.**—(Գրուխը վերցնելով եւ մեղմի շար:  
Ժելով, վայրկեան մը անխօս սմշկապետը պիտեյէ  
վերջ, ուազկատարած եւ աշքելը երկինք յառած)  
Հէրիք, Աստուած! հէրիք տանջես զիս, հոգի մը  
միայն մնաց վրաս, առ ան ալ շնւտ, վերջացուր...  
անտանելի է այս զրութիւնը, անտանելի. երբ  
դիմացս կանգնեցուցած ես ոչ թէ մահը (մատով  
պատին վրայի կմախքը ցուցնելով) Ռւրկէ ալ սոս-  
կում չունիմ. այլ սիրա կարատող այս անուշ  
գէմքը... որուն աչքերուն մէջ... կ'ցոլանայ...

զմայիկի պատկերը... զաւակի մը... (Կ'նուաղի.  
Խաչօ աճապարելով կ'ըռնէ զինքը. ինկ Լեւոն  
շուարած, սեղանին վրայի շիշերը պրպատէլէ վերջ,  
փոքրիկ շիշ մը քթին կ'մօտեցնէ եւ կ'սթափեցնէ  
ծերունին):

**ԼԵՒՈՆ.**—(Խաչօի ուղղելով խօսքը եւ հիւան-  
դին ձեռքէն դոնելով) Խաչօ! օգնէ ինձ. տանինք  
սա խեղճը ներսի արահը պառկեցնելու՝ որպէս զի-  
աւելի գիւլաւ կարենամ գարմանել զինքը: (Հի-  
անդին թեւերը մտած կամաց կամաց քալերով  
ետեւի դռնէն ներս կ'մտնեն):

**ԽՍ.ԶՕ.**—(առանձին) Ահա չոքս տարի է հոս  
եմ և այս միենոյն բժշկապետին ծառայութեան  
մէջ և սակայն ոչ ասանկ հիւանդ տեսած եմ և  
ոչ ալ ասանկ դարմանում: Իմ կարճ խելքովս,  
հիւանդը միայն ծերունին չէ, բժշկապետն ալ  
ինամքի կարօտ է, քանզի անոր յուզումը աւելի  
սասարիկ է. մէկ բառով, զազանիք մը կայ այս  
գործին մէջ, տեսնանք հետեւութիւնը ուր կ'յանգի:

**ՍԵՐՈԲ ԱՂԱ.**—(Ճանաչելի այլ մաշած ե-  
րեւոյթով, պատառատոն զգնատներով, տափա-  
տին ծունկի մասին վրայ խոշոր կարկտանով,  
ցուպի մը յենած, ուախն տակ մաշած հովանոց  
մը բռնած, վարանոտ քայլերով ներս կ'մտնէ եւ  
մը բռնած, վարանոտ քայլերով) Կ'աղաչեմ, կարեմի է ար-  
դրան քով կենալով) Կ'աղաչեմ, կարեմի է ար-  
դրան քով կենալով) (Ծոցէն թուղթ  
մը հանելով) Վկայագիրս առած եմ արդէն:

ԽԱ.20. — Հասկցայ. տոմսակդ գրպանդ դիր. մեր շոգենաւով առանց առող ալ (ձեռքով նշան ընելով) ճամբորդելը դիւրին է...

ՍԵՐՈԲ Ա.Դ.Ա. — Խնդրեմ. կ'իմացնէք պըն. բժշկապետին որ անկար աղքատ մը եկած է հոս օթևանելու համար:

ԽԱ.20. — Սյդ ամենը լաւ, բարեկամո! բայց բժշկապետը չափազանց զբաղեալ է այս պահուս և չեմ կարծեր թէ ձեզի մտիկ ընելու ժամանակ ունենայ:

ՍԵՐՈԲ Ա.Դ.Ա. — Բոէիք իրեն թէ ես Սերոբ Աղան եմ, երեխի խահուէի և շաքարի վաճառականը, որ կորուսած ըլլալով իր ամբողջ հարստութիւնը, այսօր աւուր հացի կարօտ մնացած է:

ԽԱ.20. — Խահուէի և շաքարի չ'է, ինչի վաճառական կուզես եղիր. կուզես Սերոբ աղայի տեղ՝ Սերովբէ էֆէնաի եղիր, վրան ալ ազնուաշուք մը կամ վսեմաշուք մը դիր, անօգուտ է որ եէ թափանձանք: Բարեկամո, բժշկապետը ներսը խեղճ ծերունի հիւանդ մունի ձեռքը՝ բանտէն ժանտառմներով հոս բերուած, անկարելի է որ անոր անկողնոյ սնարէն բաժնուի այսօր:

ՍԵՐՈԲ Ա.Դ.Ա. — (շփոթած՝ շրթունքը խածնելով) Ծերունի բանտարկեալ մը... (մեկուսի) Վահէն ըլլալու է, առջի գիշեր ալ ի նպաստ իրեն սուագահանդէս մը տրուած էր. (զլուխը շարժելով) Վահէն հոս... դժուարացաւ դործը: (Սերոբ

նոտիր կուզէ, Խաչօ աթոռող ձեռքէն քաշելով):

ԽԱ.20. — Ես ձեզի խորհուրդ մը տամ, լաւէ որ երթաք դուք բարեկամի մը կամ եթէ զաւակ ունիք, անոր տունը, քանիզի այդ երկոյթով չեմ կարծեր որ ընդունուիք: Հոս՝ բարի պարոնս! հիւանդանոց է և ոչ անկելանոց:

ՍԵՐՈԲ Ա.Դ.Ա. — Ես ոչ բարեկամ ունիմ և ոչ ալ զաւակ: Ունէի հատ մը աւաղ. բայց այն ալ կըսակ թափեց զլխուս: Զաւակ մը հարստութիւնս շինեց, զաւակ մ'ալ զայն քանդեց. շինողը՝ օտար էր, իսկ քանդողը՝ հարազատս: Շատ իրաւ է, որ նախնիք ըսեր են թէ յաճախ հարուստին զաւակը վորդանք. իսկ աղքատինը պարծանք է...

ԽԱ.20. — Ինչպէս՝ մեր բժշկապետը որ աղքատիկ որբ մէ եղեր՝ հայրը ժամանակին (զլունը շարժելով) հարուստ վաճառականի մը քովէն արտաքսուած և մեռած ըլլալով:

ՍԵՐՈԲ Ա.Դ.Ա. — (մեկուսի՝ զլխիկոր եւ յուսակառուք) Ըլլայ որ այդ ներսի ծերունին դարձանող բժշկապետը վահէի զաւակը՝ Սուրէնը եղած ըլլայ... (ձեռքը ծակտին զարնելով) այս պատիժին ալ արժանի էիր գուն, Սերոբ! (կ'մեկնի, Խաչօ ետիւէն կ'ձաղըէ զինքը):

ՍԷՆ-ԺԱՆ. — (սեւ սըտէնկօթ հազած, ձեռքը ձեռնոցով, զլխարկաւոր, երկայն մազերով, 22 տարեկանի մօտ երիտասարդ մը՝ ուսին տակ նօթաներու պատատ մը. Սէն-Ժան ներս մ'տնելուն սէս՝ Խաչօ ընդառաջ կ'փութայ հիւրին եւ ծայր աստիճան քաղաքավարութեամբ մը ովհմացը կը

կանգնի) Հսէք, կրազչեմ, ոլ բժշկապետին թէ ջութակահար պարոն Սէն-Ժանը զինք տեսնալ կուղէ եթէ որ և է արդելք մը չունի:

**ԽԱ.20.** — (արուեստագէտին աթոռ մը հրամցնելէ վերջ, զլուխը խոնարհեցնելով կ'մեկնի. մինչեւ անոր վերադարձը, Սէն-Ժան ոտքի վրայ ձեռնոցները հանելով կզբաղի):

**ԲԺԻՇԿ.** (ներս կմտնէ եւ ջութակահարին մօտենալով ժպտոն դէմքով մը ձեռքը կթօթուէ):

**Սէն-ԺԱՆ.** — Արդեօք պարոն բժշկապետին հետ տեսնուելու պատիւը ունիմ:

**ԲԺԻՇԿ.** — (զլխի թեթեւ խոնարհում մ'ընելով) ձեր հրամաններուն պատրաստ է ան միշտ (Երկուքն ալ կնստին եւ կ'ուկահն ծխել):

**Սէն-ԺԱՆ.** — Քաւ լիցի, մէկ կողմէ զձեզ անձամբ ճանչնալու պատիւը վայելելու, միւս կողմէ ձեր խնամոց և վարչութեան տակ հոչակ հանած այս հաստատութիւնը մօտէն տեսնալու անզուսպ փափագ մը, համարձակութիւն տուաւ ինձ՝ որ գամ միանդամայն խնդիրք մը մատուցանելու ձեզ: Ինչպէս գիտէք, վերջին նուազահանդէսի հասոյթը յատկացուցած եմ թշուառ բանտարկելոց, որք արդէն իրենց բաժիններն ստացած են: Պմայ միայն ձերունի բանտարկեալի մը իրաւունքը, որ իմանալուս՝ հիւանդութեան պատճառաւ, հոս փոխազրուած ըլլալուն ձեզ պէտք է տրուի: Պիտի խնդրէի, պարոն բժշկապետ (զրպանէն դրամը հանելով) որ թոյւատրէիք ինձ զայն յահճնելու ձեր ազնուութեան:

(Դրամը անոր երկնցնեյու):

**ԲԺԻՇԿ.** — Առ այժմ ձեր քով թող մնայ, կազմչեմ. քանզի հիւանդը ի վիճակի չէ ընդունելու այն գնահատելի շնորհը զոր ձեզ նման բարեսիրա ու անզուգական արուեստագէտ մը կ'ընէ իրեն:

**Սէն-ԺԱՆ.** — Բայց ինչու, չեմ հասկնար:

**ԲԺԻՇԿ.** — Որովհետեւ... խեղճին օրհասը արդէն սկսած է:

**Սէն-ԺԱՆ.** — Զգիտեմ ինչու սիրտս կ'արիւնի ամեն անգամ որ թշուառութեան աղեկէզ տեսաւանի մը պատմութիւնը կ'լսեմ:

**ԲԺԻՇԿ.** — Կերեի գուք ալ ինձ պէս շատ տառապած էք հէ, թէպէտ ձեր երևոյթը հակառակը կ'ապացուցանէ:

**Սէն-ԺԱՆ.** — Արտաքինը միշտ խարէպատիր է, պարոն բժշկապետ. եթէ մարդոց վրայէն վերցնէք այդ «արտաքին» ըստած մեղապարտ վերարկուն, ներքինը պիտի սոսկացնէ զձեզ և այն ատեն այնքան հապճեպ չպիտի ըլլաք ձեր տեսութեանց մէջ: Իմ կեանքի պատմութիւնը աւելի բացորոշ պիտի ապացուցանէ ձեզ այս ճշմարտութիւնը՝ եթէ անոր ունինդրութիւնը անհաճոյ չ'ինի ձեզ:

**ԲԺԻՇԿ.** — Ընդհակառակն, սիրով պիտի մտիկ լնեմ զայն՝ եթէ ձանձրոյթը ունենաք ինձ պատմելու:

**Սէն-ԺԱՆ.** — Տղայ էի՛ երբ ծնողքս կորսընցուցի: Անոնք թէպէտ մեռած չէին, բայց ես

կորսնցուցի զիրենք։ Աղքատ էինք այնքան՝ որ գիշեր մը մօրս հետ փողոց ելանք... հայ մուրալու։ Խեղճ մայրս՝ նորածինը գիրկը՝ յուսահատ գետին փոռուած մէկ պահուն, մօտակայտունէ մը հրաշալի նուագի մը ձայնը ականջիս հասաւ, հոգիս խկոյն թրթուաց՝ քանդի կոչումս կ'արթնար իմ մէջս։ Անմիջապէս, անօթութիւն, յոդնութիւն, ծնողք ամեն ինչ մէկդի թողլով, նետուեցայ դէպ այն կողմը՝ հմայուած այդ առտուածային երաժշտութիւնէն, ու երբ առաւօտուն արթնցայ, տեսայ որ հոյակապ ապարանքի մը մարմարեայ սեամին վրայ՝ քաղցէն, ցուրտէն, բրացած մնացած էի։

**ԲԺԻՇԿ.** — (մելուսի) Աստուած իմ, քաջութիւն առուր ինձ։ Այս պատմութիւնը ներսի օր հասէն աւելի սոսկալի է։ (Սէն-Ժանի դառնալով) Շարունակեցէք, կ'աղաչեմ, բայց ըսէք ամենքանէ առաջ թէ եղբայր ալ ունէիք։

**Սէն-ԺԱՆ** — Միայն եղբայր! ամեն ինչ ունէի, մայր ալ, քոյր ալ, պաշտելի հայր մ'ալ՝ եթէ աւաղ մեռած չըլլային անոնք։ Բայց, խընդրեմ, թողէք որ միենոյն թափով աւարտեմ որբի մը ողբալի կենսագրականը՝ որ ալ աշխարհիս վրայ իր միակ սփափանքը կազմող երաժշտութենէն զատ ոչինչ չ'ունի։

**ԲԺԻՇԿ.** — Շարունակեցէք, շարունակեցէք, որբ մը չ'էք որուք, քանի որ ալ մենք, առաջ ողնկերներ, եղբայրներ ենք։

**Սէն-ԺԱՆ.** — Այդ օրը կիրակի մ'էր. փողոցի նուագածուներ հետերնին առին զիս՝ խոշոր թըմբուկը ինձ բեռցնելու համար։ Միրով համակերպեցայ՝ որովհետեւ երկու պատճառ ունէի... անօթի էի և նուագի սիրահար։ Ժամանակ մը վերջ ես ալ թմբուկը կոնակէս առջևս առնելով կ'մասնակցէի նուագախմբին։ Այդ օտարներուն, անունս գժուարանչիւն ըլլալուն, զայն համարձակ բնոյթիս հոմանիշ՝ գաղղիերէն Սան-Ժէն (sans-gène) բառով մկրտեցին, զոր քիչ վերջ ալ, ի նշան համակրութեան Սէն-Ժանի (saint-Jean) ի վերածեցին։ Հետզհետէ, բուռն սէր մը ունեցայ ջութակին՝ և այդ հիանալի գործիքին վրայ երեք տարուան յարատե պարապում մը ապահովեց ապագաս։ Մեր խմբապետին աջակցութեամբ յաջողեցայ ուր ուրեմն երաժշտանոց մը առնալ ուր ևս չորս տարուան յաջող շրջան մը բուլորելէ վերջ ընդգրկեցի գեղարուեստի այս սքանչելի ճիւղը՝ որպէսզի իմ գիւթական գործիքի թրթուուն թելերով երգեմ թշուառութիւնը ուցնցեմ հարուստին սիրտն ու հոգին յօդուտ աղքատին։

**ԲԺԻՇԿ.** — Ա՛լ կ'բանէ, վերջացուցէք, վերջնցուցէք։ Հասկցուեցաւ որ ձեր և իմ կեանքի այդ համանման նկարներու հիւսուածքը հոյակապ նիւթ մ'է հսկայական տասմի մը՝ որուն հերոսը ներսը իր մահուան անկողնոյն վրայ՝ որպէս կեանքի թատերաբեմ, սկսած է արդէն խաղալ

Եր խորհրդաւոր դերը որ մօտ է աւանդ եղերական վախճանին: (Ներսէն աղմկալի ոտնածայներէ վերջ խոր լրութեան մէջ հոգեվարքի ընդհատ հնդիմ մը կ'լսուի:

**Բժիշկ և Սէն-Ժան.** — (Տիրութեամբ համակուած, անձայն, անշշուկ դրան կողմը կերթան ու տափկ ընելէ վերջ):

**Բժիշկ.** — (Մէն-Ժանին ծեռքէն թռնելով) եկուր տառապանքի ընկեր, եկուր. կ'լսես զառանցանքը: Այդ հոգեվարքի հոնդիւնը աստուածային մի կոչ, լոելեայն մի հրաւէր է մեզ երթալ մօտէն դիտելու՝ նկարչի մը վրձինին արտադրած պատկերի մը հանգոյն, մեր պատրաստելիք վէպին ամէն երանդները ու զրուագները: Աղէ, շուտ երթանք, օր մը ես իմ տկար գրիչը սրտիս մը թաթիւելով այդ տեսարանը կ'պատկերացնեմ, իսկ գուք ձեր բանաստեղծի տւինով կ'ձայնագրէք դայն ու ձեր ջութակի հմայիչ արկեղով հոգի կուտաք անոր: (Բնմին հանդիպակաց կողմէն Բժշկին եւ Սէն-Ժանի հիւանդին յարկաբաժինը մտնելու պահուն, զովի դռնէն, խաշօ աշապարանօք ներս կ'ժանէ):

ԽԱ. Պ. Բժշկապետ! ժանապարհները եկած են բանտարկեալը տանելու:

**Բժիշկ.** — (Մէն-Ժան արդէն մտած ըլլալով, դրած սնամին վրայ կանգնած, մէկ ոտքը ներս, միաը զուրս ետին դառնալով եւ բարկութեամբ ոլորտարով) կը զն ալ զիրէնք տանի!!

(Ետեւի վարագոյրը կ'բացուի եւ տեսալանը կ'ներկայացնէ հիւանդանոցի սրահ մը, մէկ կողմը մահճակալ մը՝ վրան վահէ պատկած, մահճակալին ոտքերուն զով երկու զիթութեան քոյրեր կանգնած, ըժիշկը եւ Սէն-Ժան զով զովի հեռուն կ'մասն ապշած):

**ՎԱՀԵ.** — (Կ'զառանցէ) ճեղքուեցէք բանտի պատեր, վարագուեցէք ամպեր. երկնքի արել մի ծածկէք. թողէք որ Աստուածը տեսնամ. մութը յոյզ է՝ լոյսը յոյս է. ոսկեթև հրեշտակներ! վերը բարձրը միայն մի սաւանիք. վար իջէք, խոնարհեցէք որ երկիրը բարձրանայ, մարդկու. թիւնը սրբանայ. աշխարհ իր աղտոտութիւններով կոյանոց մ'է դարձեր. ամեն տեղ ոճիր կայ, նախաճիր կայ. մարդիկ գագան են դարձեր, լրբացեր են մինչե... մինչե... ուր կ'տանիք ուս, սատանաներ! կեցէք, կանգ առէք, ես գեռ իրաւունքս չեմ ստացած, կեանքս չ'եմ ապրած: Աշխարհ քեզի թող ըլլայ. տուր իրաւունքս անդութ... զաւակներուս հացն էր ան... Սերնը! Սերնը!... ամսականիս մնացորդը վրադ մընաց... (ծեռքը երկնցնելով):

(Բժիշկը այլայլած, քայլ մը կ'յառաջանայ ու անշարժ կ'մնայ) Տնւր, տուր իրաւունքս. Ես ասուվ մոմ պիտի վասեմ, ծաղիկ պիտի գնեմ Աշխանիս, Գոհարիս գերեզմաններուն վրայ:

(Բժիշկ եւ Սէն-Ժան շփոթած, մօտենալով իրարու ծեռք կ'ըռնեն) Ես զայն ժառանգ պիտի թողում իմ հարազաններուս... զաւակներուս... Սնւրէնի... Զաւէնի....

# ԼՐԵԱԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ՀԱՄԱՌՈՏՈՒԹԻՒՆՔ ՏՌԱՄԻ

Ա. Ա. Ա. Ա. Ա.

(Բժիշկը եւ Սէն-Ժան՝ ծայր աստիճան յուղած եւ իրարմէ անջան, դէպի հայրենին խոյանքու կապարաստովն եւ զայն ըլնդմիջելու համար յանկարծ կանգ կատնեն եւ փոխադարձաբար «Սուրբն Կղղայրս, Զաւէն Կղղայրս» բացազանչելով, իրարու կալլովն եւ զիրար համբուրելով կ'արտաստեն):

(Նոյն պահովն, ժանտառմները ներս մտնելով անկին մը կ'կենան, իսկ Խաչօ ղբան մօտ կ'սպասէ):

Զգեցէք անմեղը, անիծեալ դատաւորներ, մութին մէջ մարդասպան մի վհսուեք. վառեցէք ձեր ջահերը որ յանցաւորին տեղ անպարտը չի բռնէք... (Վահէ ծեռքերովն վրայ կէս մը վեր ելլելով) Եկէք, վազեցէք, ահա, ահա... դիմաց է ան... ոճրանգործը... Վաջէն:

ՍՈՒՐԵՆ և ԶԱՀԵՆ.—(Ընդառաջ նետուելով) Բաց, աչքերդ, հայր! Դիմաց զաւակներդ կան... ՍՈՒՐԵՆ. — (անկողնին մօտենալով) Հայր!

ՍՈՒՐԵՆդ եմ. ԶԱՀԵՆ. — (նոյնապէս անկողնին մօտենալով) Հայր! Զաւէնդ եմ:

ՎԱՀԵ. — (անկողնին մէջ ւիշ մայ ուղղուելով եւ աշխերը բանալով) ՍՈՒՐԵՆ, ԶԱՀԵՆ! (կիյնայինակին վրայ եւ հոգին կ'աւանդէ):

ՍՈՒՐԵՆ և ԶԱՀԵՆ.—(Վահէի ղիակին վրայ նետուելով) Հայր! Հայր!:

(Բեմը կ'լուսաւորուի և հրեշտակ մը օդին մէջ սաւառնելով վահէի անկողնոյն վրայ կ'իջնէ):

Վարագոյր

Վաճառականական արուեստը, վաճառականին տեսութիւնը, պաշտօնէից հանդէպ իր խրոխտ վերաբերումը, իրեն համար՝ միայն իր գործը: Դրամի անյագ սէրը. Սերոր Աղայի բնաբանը թէ «Ուկին աղքատին վայել չէ». հարուստին արհամարհանը դէպի չքաւորը: Բացատիկ պարագայի առջն կանեավճարի խնդրանքը. անողոք մերժումը: Խահուէի կամ շաքարի գինը՝ աւելի շահեկան քան վահէի կինը... Հեռագիրը: Աղիտարիը մոռացումը. զաւկի մը հնարամութիւնը կ'փրկէ իր յուսահատ հայրը:

Բ. Ա. Ա. Ա. Ա.

ՍԵՐՈՐ Աղայի կատաղութիւնը, կասկածը թէ իր մարդիկը կ'զաւաճանեն իրեն դէմ և անոնց հասցէին անլուր հաւատինք և հայշոյանք պոռթիկալլի: Արամի Վահէն չքմեղացնել ուղելը և իր ընկերվարական սկզբունքներուն համար Սերոր Աղայի լաւ կշտամբանք մը լսելը: Վահէ իր կնոջ տղարերքն ազգուած՝ իր ցաւը կուլայ, իսկ Սերոր Աղայիս մեմնուն վրայ ծիծաղելով, կը ջանայ ինքնինքը աստուածացնել՝ իր և աղքատին մէջ հսկայական խրամատի մը գոյութիւնը ընդունելով: Ահանի սխալը, 1000 պարկ խահուէի և 10,000 պարկ շաքարի տեղ 1000 պարկ շաքար և 10,000 պարկ խահուէն: Սերոր Աղայի սպանեական գլեակներու վլուգումը: URGENT-ի կնիքին անյիտացումը որ վերջը Վահէի գրպանէն կ'եւէ: Սերոր Աղայի կ'արտաքսէ Վահէն, Վահէ անտրտունջ կ'հպատակի Աստուծոյ տնօրինութեան: Երազի իրականացումը: Երջանկաւէտ հեռագիրը: Սխալմամբ տեղափոխուած բառ մը որ 30,000 ուկիներ կ'շահեցնէ: Վահէի տարեղարձը: Մէծանդէս երեկոյթ:

Գ. Ա. Ա. Ա. Ա.

Վահէ ցրուիչ. Փողոցի լակոտներ իրեն մըցակից: Սուրէնի առաջարկը ու անձնութիւնը: Հօրը երեք օրուան վաստակը՝ վաթսուն փարան զօր աղան երկուքի բաժնել կ'ուզէ: Վահէ յուսահատ՝ զիւզին ճամբան ձեռք կ'աննէ: Աշխան, նորածինը զիրկը, Զաւէնի հետ մուրալու կ'ելլէ: Սերոր Աղայի երեկոյթը, նուագը. Զիւնը, երազը: Վահէ կուզէ բանաբարիկ գոհարը ու անոր մերժումին վրայ կ'սպաննէ:

զայն: Գոհարի գիտկը՝ պատգարակին վրայ որ իբր գամբարան  
կ'ծառայէ մօրն ալ, եղբօրն ալ:

### Դ. ԱՐԱՐ.

Վաշէ ծպտեալ: Ոճրագործի գիլխոփայութիւնը: Վաշէ  
իր դպրոցական ընկերոջ հետ կը խորտակէ իր հօր դրա-  
մարկով և կ'սպանէ գոնապանը: Հօր և զաւկի հանգիպումը  
անտառին մէջ: Մահագոյժ թերթը: ողբ ու կոծ: Վահէի բո-  
ղոքը հարուստներու իսկ հայհոյանքը Սերոր Աղայի հասցէին  
Զաւէնը մէջտեղ չիկայ: Անիծեալ պահարանը. մէջէն ինկած  
արժէթղթերու ցանկը: Անարգար ձերբակալումը. անմեղի  
մը դատապարտութիւնը և միենոյն համակերպումը Աստուա-  
ծային անօրինութիւնն առջւ:

Այս տեսարանէն վերջ տասը տարի կ'անցնի:

### Ե. ԱՐԱՐ.

Ստորերկրեայ բանալը: Վահէի խորհրդածութիւնը. օրէն-  
քի և գատաւորներու դէմ իր անինայ յարձակումը: Փաստա-  
րանին ճարտասանութիւնը որ յաճախ կ'յազթամակէ ի զատ  
զրկեալին ու անմեղին: Վահէ թոքախտաւոր: Զութակահարի  
մը գոհար սիրալը: Բանտապահի մը անձնութիւնը. զեա-  
նին տակը տւելի մս քուր սիրո կայ քան վրան: Բժշկապետը  
իր աղնուութիւնը: Ի տես այդ խորհրդաւոր մարդուն՝ Վահէի  
անծրինակ յոզպումը: իր վերջին փափազը:

### Զ. ԱՐԱՐ.

Հիւանգանոցը. Բժշկապետը՝ որ Սուլէնն է, իր անցհալլ  
կ'պատմէ: Հայր մը՝ զաւակը չի մատնելու համար ինքզինքը՝  
կ'զոնէ: Ոճրագործին տղան անունը կ'փոխէ: Աղքատի զաւիկին  
ինքնազարգացման հրաշալի օրինակը ու նկարագրի բարձրու-  
թիւնը: Փանտառմերը բանտարկեալը հիւանդանոց կ'ըրին  
Անուշ դէմք մը՝ որուն աչքերուն մէջ կ'ցոլանայ զաւիկի մի  
զմայլիկ պատկերը: Սերոր Աղայի հիւանդանոց դիմումը  
սպասաւորի մը կողմէ արտաքսումը: Մարդ՝ վերջը մտածելով  
աշխարհի մէջ բանի մը վրայ յոխորստալու չէ: Հարուստի  
զաւակը փորձանք իսկ աղքատինը պարձանք: Զաւէնը ջու-  
թակահար՝ անունը Սէն-Փանի վերածած. իր տաղանդը  
պատմութիւնը. երկու կեանքերու համանման պատկերները  
և երկու եղբօր գիրկնդիմանումը: Վահէ մահուան անկողի  
նին մէջ՝ ժանտարթիները դիմացը. իր զահանցանքը: Համ-  
տեսարան. մը որ ամենէն պերճախօսն է: թշուառութիւն  
մարթուառորդ հայր մը՝ որ գոնէ մէկ վայրկեան կ'վայրիէ  
զաւակաց փառքը:

ՀՀ Ազգային գրադարան



NL0355443

44057

891.99

U-76